

ՄԵՐԻՆ ԽՍԹԻՐՔԱՆ

«ՎՐԱՅՐ»

.....

# ԳՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍՏԸ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ազգային

ԵՐԵՎԱՆԻ ԲԱՐՁՐԻ ԲՈՒԺԵՐԻԱՆ

1914

ՏՊԱԳՐ. ԿՈ. ԱԲՐՈ. Կ. Ա. ՊԱՐՍԱՌԵԱՆ  
ՍԵՐԱՍԻԱ



ՄԻԶՐԱՆ ԻՍՊԻՐԵԱՆ  
( Ա. ՌՈՅԲ )

→→→○○○○○→

## ԳՐԵԼՈՒ ԱՐՈՒԵԱՏԸ

Հ Ա Հ Ա Հ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
Ազգային ԼՈՒՍԱԲԵՐ Ընկերութեան

1914

№ 3. Տպագր. ԿԱՐԵՐԱ. Կ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ  
ՍԵՐԱՍԻՆ.

## ՄՐՏԱՉՈՒ

---

Հայ զիրերու զիւտի 1500 ամեակի եւ  
Տպագրութեան զիւտի 500 ամեակի

ՅՈՐԵԼԵԱՆՆԵՐՈՒՆ



## ՅԱԺՄԱԶԱԲԱՆ

Գրագիտութիւնը կը կրթէ մատաղ սերտնդին ճառակը, ու, անոր մէջ, կ'ուռճացնէ լեզուին գեղեցկութիւններուն զգացումը:

Գեղեցիկ Դպրութեան ուսումը կարեւոր է ամէն անհատի, քանի որ, մամաւորապէ՛ս, ուղիղ խորհիլ, հանելիօրէն խօսիլ ու յաջողութեամբ գրել կը սորվեցնէ ան: Մնաց որ իմաստափրական սկզբունքները նուշագամաք ու վերացական ճշմարտութիւններն ալ աւելի՛ զգայուն կը հանդիսացնէ. հետեւապէս, փիլիսոփան, գիտունը, պատմաբանն ու ատենախօսն անգամ, յաջողելու համար, լաւագոյն է որ գրագիտ ըլլան:

Այս կարեւոր ուսումը, մեր բոլոր դպրոցներուն մէջ, ինտմքով կ'աւանդուի արդեօք: Չեմ զիտեր: Գիտեմ սոկայն թէ այս ճիւղին համար պատրաստուած դաստիրքով ուսանողը գրել չի կրնար սորվիլ: Տա-

րիներու համեստ փորձառութիւն մը՝ այս անողոք հաւատքին առաջնորդեց զիս: Ուսափ, սոյն «Գրելու Սբուեստը» երկս պատրաստեցի քաղուածոքար, բարձրագոյն Նախակրթաբանի համար, ուր ուսանողը՝ զրագիտական կանոններով մարզուած կ'ըլլայ քիչ շտա: Կամ ըլլալու է պարզուպէս:

Քանի մը տարի, այս խօսուպէս պարզ մեթուալ փորձելէ վերջ, ձեռք բերուած համեստ արդիւնքը կը քաշալերէ զիս՝ հրասարակութեան աւալու գայն, այն հաստատ համոզումով թէ, սոյն անկեզծ այլ խիզախ համարձակութիւնս՝ զրգիւ մը պիտի ըլլայ, Հայ գըրտկունութեան նախոննախինդիր կարողագոյն ուսուցիչներու՝ աւելի՛ մեթուիկ, մտնաւանդ աւելի՛ գիւրուսոյց գամազիրք մը սոկերչելու՝ ուսանող աղածրի մանկութեան իրական յառաջդիմութեանն համար:

**ՄԻՃՐԱԿ ԽՍՓԵՐԵՍԱՆ**

1913 Նոյեմբեր 29  
Ս Ա Բ Ա Ս Ի Ա.



## ԳՈՐԾԱԾԱՎԱԿՑԵԼՎ

Տարիներով սոյն գրութիւնն (méthode) արդիւնաւորապէս փորձած ըլլուլուս, պաշտօնակիցներուս ներողամտութեամբ վրայ վաստամ, կը փութամ պարզել զայն :

1. Ուսանողներն ունենալու են երեք տեսրակ, մէկը՝ սրբագրութեան, երկրորդը՝ մաքուրի ու երրորդը՝ ընդօրինակութեան համար : Սաւաջին գլուխին կանոններ՝ դաւ մը աշակերտին մտքին մէջ ներմուծելէ զերջ (inculquer), պէտք է պարբերական կամ օրական թերթերէ ու ընալիր գիրքերէ շքեղ նմուշներ գանել անձամբ ու ընդօրինակել առաջ տեսրակին մէջ : Աշխատելու է, որ այդ կատըները, կորուլի եղածին չտփ, լեզուի միութիւն, մտածումի նետութիւն ու ըզդացումի փափկութիւն ունենան : Այս գրութիւնը շարունակելու է սարիի ամբողջ ընթացքին մէջ :

2. Սրբագրութեան տեսրակին մէջ, զրքին ընթացքին համեմատ, շարադրութեան փորձեր ընել տալու է, կոնխատպէս որոշելով նիւթը, որուն յատակագիծը՝ դաստիանին մէջ իսկ կտղմելու է, ուր նիւթը ծեծուելու է հաւաքարտոր, որպէս զի ուսանողները վարժուին առաջարկուած ինդրին շուրջը դասնալ ու զայն խորհրդածութեան տառարկոյ ընել՝ երեւան բե-

րելու համար անոր զանազան մասերը և ասոնց կարգն ու աեղը : Այս կերպով, նիւթն ա՛լ համր բան մը ըլլութէ կը գաղցիի : Ամուլ կարծուած միաքեր, այս մեմոտով, անտկնկալ որդաստուորութիւն մը կ'ունենան : Կարեի է նաեւ, երբեմն, այդ նիւթին վրայ, կարեւոր ընթերցումներ ընել, դասարանին մէջ : Ամենամիարեւորն է սակայն, չարագրուած կաորի, ուսանողներու ներկայութեան, ինամոտ սրբագրութեան մը ենթարկելով, ցոյց ասալ այն քերականական ու գրագիտական սխանները որոնք՝ երբեմն անմասութեան ու յաւէտ անուշագրութեան արդիւնքը կ'ըլլան : Սրբագրուած կաորը մաքուրի տեսրակին մէջ զնելու է : Աւելուդ է ըսել թէ, ուսանողները միակերպ ու պարզ լեզու գործածելու են ընդհանրապէս : Երբեմն, չարագրութեան աեղ, կարելի է ոսանաւոր մը արձակի վերածել յանձնարարել, կամ, ուսանողին ծանօթ օտար լեզուէ, թարգմանութիւն մը պահանջնել : Ասոնք ալ սրբագրուելու և մաքուրի առնուելու են անհրաժեշտ :

3. Ընդօրիկնակուած եկեղոտ ու շքեղ կաորներէն երբեմն գոյց ընել յանձնարարելով, դասարանին մէջ, ընկերներու ներկայութեան, որատաստնել տալու է, լու առողանութեամբ . իսկ ընթերցումներն յաճախակի ըլլալու են : Այդ միջոցին պէտք է հարցնել թէ, հատուածն ինչ ոճով գրուած է, պա՞րզ, միջա՞կ, վսե՞մ, և թէ գրագիտական ինչ կանոններ կը պարունակէ

ա՞ն։ Պէտք է, երբեմն ալ, այդ հասուածն համառօտել տալ՝ երկորդական պարագաներն յապաւելով։ Յետոյ, համառօտուածը բնագրին հետ բաղդատել տալով, կարեւոր է ընդլայնումի օրէնքները պարզել։

4. Քերակոնական ու տրամաբանական լուծումները սորված ևնթագրելով, կը միայ, երբեմն ալ, զըրական վերլուծումներ փորձել տալ ուսանողին, այսինքն հասուած մը պարզ մտածումներու վերածել՝ կապակով զայն իր բոլոր գարդերէն, նկատելու համար թէ, մերկոցուած դաղափառները նիւտ, հիմնաւոր (solide) ու ժիրայուածն են։ Այս կրթութիւնը կրկնակ առաւելութիւններ ունի. նախ կը սորվեցնէ լրջութեամբ դատել ու չիմայուիլ ոճին առերեւոյթ շքեզանքէն, տպա կը մտանանչէ թէ, կարող գրիչները ինչ թովչուտ արուեստով մը կը խօսին ընթերցողին տչքին, ոլորին ու մաքին հետ միանդամայն։

### Մ. ԻՍՊԻՐԵԱՆ

## ԳՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

Որ և է ձեւի մէջ, ամէն ձեւի մէջ, սիրե՛ զրականութիւնը, այն միայն կը մնայ : Յր կուզայ, ամէն բանէ կը գալրի մարդ, վայելըներէ կը հրաժարի, իր պատրանքներէն, իր յոյսերէն, կիրքերէն, իշմերէն, ամէն ունեցածէն, ամէն զզացածէն, բան մը չիմնար, գեռ կը մնայ զրականութիւնը, որ նոգեզարձ բերկութեանց աղբիւր մը կ'ուլայ բացառիկ վայրկեաններու մէջ :

Գ. ՕՅԵԱՆ

## ԸՆԹԵՐԵՑՈՎԵԾ

1. Թէրիչուկ միտքերու նորաբոյս ծիլերը ուռածացնելու եղական միջոցներէն մէկը նկատուած է՝ զեղակերտ ու հիւթեղ գրութիւններու վերծանութիւ-

---

1. Պատանիներուն միշենու ծիլերն ուռնացնելու միջոցներէն առաջինը ո՞րն է—

— 10 —

նը։ Կանոններու ուղին, ընդհանրապէս, տռապար է ու երկայն. մինչդեռ օրինա՞ներունը՝ շատ կարծ, մասնաւանդ աւելի՛ բեղուն։ Վարպետները կրնան Ոճի կանոններ գծել։ Սոկայն ատոնց գործադրութիւնը՝ հեղինակներու քով կարելի է գտնել։ Մնաց որ օրինակը՝ օրէնքէն լաւ կ'աղջէ։

2. Մեծ օրինակները՝ կը ներշնչեն ծաղկոտի գըրողը, որ, իր մտածումնելը անսնցին հետ բազդուտելով, կ'ումնի սրբագրել ինչ որ ծայրայիդ է ու կեղծ՝ իր յղացումներուն մէջ։ Ճաշակը, երեմն, կը հեռայ հանձարէն։ Այն առեն, օրինակները՝ տպահով ծամբան կ'առելիքն զայն։ Գրտկան գեղեցկութիւնները, յաճախ, անուշ ու ջերմ նախոնձ մը կը ծնցընեն գրասէր պատունին մէջ։ Անանկ որ առաջ վերծանել կ'ուզէր այդ զլուխ-գործոցները, ապա զանոնք գերազանցել կ'երացէ։ Խանդակառութեամբ կը մրցի։ Ու թէ որ վա՛ր մնայ իր տիսոյեանէն, գէ՛թ, այդ ոգորումին մէջ, ինքինք բարձրացուցած բլուրու տռաւելութիւնը կը շահի տպահովարար։

3. Նախնի ու արդի ժամանակներու մեծ հանձար-

ները, զլուխ-գործոցներ պլապակով ճամբայ ելած են։ Վիրզիլ ու կիկերոն՝ Հռմերէն ու Թիմոսթենէն առին իրենց անմահութեան զրոշմը։ Հնութեան հրաշտկերտներն յաւէտ կ'որոճային Պուալո, Գոմելլ ու Ռասին։ Ֆէնէ-լոն՝ հիներէն քաղեց իր լեզուին թովչուտ ձեւերը։ Պօսիւէ, կ'ըսեն թէ, Հռմեր կարդալով կը ննջէր, ու կ'արթնար՝ հանձարեղ յղացումնիրով։ Սյսպէս ըրած են բոլոր գարերու և ազգերու մեծ միտքերը։ Ուկիդուրու մեր անմահ թարզմանիչները՝ Յոյն մատենազգրութեան բուրաստանէն պատրաստեցին իրենց մեղը։ Եոր զրականութեան շտրժումը՝ միջազգային հանձարէն առաջնորդուեցաւ։ Ծաղկատի երիգասարդները, ուրեմն, ա՛լ աւելի որդեգրելու են այն այս տիեզերական զրութիւնը, որ, իրը բեզուն ու նպաստաւոր գետին, մատղուկ տունկին կ'ընծայէ ջուր՝ արմատը զովացնելու, աւիշ՝ ցողունը զօրացնելու և արեւ՝ ծաղիկները բանալու համար։ Միայն թէ զոյգ մը հարցումներ կը ծնին հոս. 1) ս՞ր հեղինակները կարդալու է, 2) ի՞նչպէս կարդալու է զանոնք։

4. Առաջին հարցումը կը լուծուի գեղեցկին ըսկպումքովը։ Հնդհանրապէս զենքիկ կը նկատուի ա-

2. Հատընիր հատուածներ սերտելու առաւելութիւնները որո՞նք են։

3. Բախմի ու արդի ժամանակներու մէջ, մեծ հանճարները ի՞նչպէս պատրաստուած են։

4. Ո՞ր հելինակները կարդալու է գրասէր պատաճին։

նիկա՝ որ այսպէս դատուած է։ Թէև ճաշտկները անվեճելի՛ են։ Դրականութեան մէջ ալ, օրինակցու ընդունելու է ա՛յն մատենագիրները, որոնք առաջին կարգին մէջ դատուած են՝ դարերու դատումով, այսինքն բոլոր ժամանակներու ներհուն անձերու կարծիքով։ Պատիւի այդ բարձունքը, անշուշտ, փոքրաթիւ հեզինակներու չնորհուած է։

5. Ահա այդ քի՛չ հեղինակները շա՞տ որոճալու է։ Որովհեանեւ, ո՛եէ միջոց՝ տակէ տպահով չէ, ճաշակը կազմելու և տաղանդը լրացնելու համար։ Բնութեան հաւատարապէս օժառուած երկու անձերէ անիկա՛ միտին գրելու արուեստին մէջ կրնայ յաշողիլ ու ձեռք բերել իսկատիպ ոճ մը, անիկա՛ միտին՝ որ փոքրաթիւ ընտիր գիրքեր վերծանած է յաճախակի ու մասմիտի։ Գիրքերու ընարութիւնը, ուրեմն, զգուշութեամբ կամ մեծերու խորհուրդով ընելու է։ Որովհեանեւ առանց մեծ մասը, է՛ն հրապուրիչները յաճախ, ճաշակը կ'հղծեն։ Շատերն ալ, մանաւանդ ծոյթ ու վրան բաց տեսակները, կը թռնաւորեն հազին։ Այդ ընթերցումներու հետեւանքով, կը մեռնին այն ազնիւ, վեհանձն

5. Այդ փոքրաթիւ հեղինակները ի՞նչ կերպով կարդալ պէտ է։

Ե անուշ զգացումները, առանց որոնց կարելի չէ գերազանց հանդիսանալ պերձախօսութեան մէջ։ Պատիւի, առաջինութեան, մհծանձնութեան ու անձնըւիրութեան վսեմ խէչաները, որո՞նք միայն ատակ են հիացում ու խանդավառութիւն ստեղծել, կը խամրին ու ո՛լ չեն ընձիւղիր միտքերուն մէջ ա՛յն ծաղկահասակ պատանիներուն, որոնց կեանքը, գժբախտարար, թունաւորուած է վատնգաւոր կամ կասկածելի ընթերցումներով։

6. Միջանկելաբար ըսենք թէ, գլուխ գործոց մը կայ, ուր գրականութեան բոլոր սեւերը կը փայլին իրենց զմայելի գրաւագներովլը։ Պարզ, բարեխառն ու վսեմ ոճերու խանձնուրդովը ոսկերչուած է ա՛ն վանուկն ու պատանին, երիտասարդն ու հոգո՛րն անգամ կը հասկան զայն ու կ'օգտուին անկէ։ Ուկերերան, Սահակ, Եղիշէ, Պոսիւէ և գեռ շատեր տակէ մատած են։ Ներչնչումներու վառարանն եղած է ա՛ն հայ Հայրապետներու համար, որո՞նք Շալակնոցի բարձըր բանաստեղծութիւնները հրաշագրած են։ Աստուածաշո՛ւնչն է այդ չքնաղ մատեան։ Ի՞նչ վեհութիւն, ո՛րքան արտակարգ հանձար, մանաւանդ այդ ո՛ր տափհան

6. Կա՞յ գլուխ-զործոց մը, զոր, առանց վերապահութեան, կրնանե յանձնարաԵլ։

սուր երեւակայութիւն , տիեզերքի ստեղծումը երգել ,  
քաւոսին կերպութա՞նք ու մութ տնդունդին՝ լո՞յս տալ:  
Նիւթի այդ բարձրութեան մահկանացու միտք չէր  
կրնար թռչիլ : Մարդկային արդիւնքներէ վե՛ր գործ  
է այդ ազամանդէ ու շանթէ , խոսառումէ ու խորհուր-  
դէ , մահէ ու կեանքէ , արշալոյսէ ու վերջալոյսէ ըն-  
դելուզուած առլր գիրքը , որուն թագուհի քոյլն է  
Աւետարանը : Մասնաւորապէս հոր ու եսոյի ահա-  
ւոր վաեմներ ունին , որոնց քով թէ՛ հին և թէ՛ նոր  
քերթողայրերու դրութիւնները՝ տղօտ նմանութիւն-  
ներ միայն կրնան սեպուիլ : Համերի մշտաթարմ իլի-  
ականն ու Ողիսականն ոլ կ'անշբանա՞ն Աստուածա-  
շունչն առջեւ , որ իր գերազանցապէս շինիչ բարո-  
յականով , կազդուրիչ սկզբունքներով ու վսեմ իտէալ-  
ներով՝ կը զլէ կ'անցնի ունէ կրօնական թէ բորոյական  
գիրք : Ուրեմն , կ'արժէ , մանաւանդ պէտք է , որ ,  
ուրիշ ընսիր գիրքերու հետ , Աստուածաշունչն ու  
Աւետարանն ոլ ընթեռնունք հաճոյքով :

7. Հեղինակներն ընտրելէ վերջ , կը մնայ արգիւ-  
նաւորապէս կարգալու ինչիրը : Արդ , ինչպէս որ կարի  
առաս ու հապճեալ մնունդը՝ մարմնին կը վնասէ քան  
թէ կը ծառայէ , անսնկ ոլ չտփազանց տրագ ու տա-

7. Արդիւնաւորապէս կարգալու բուն կերպերը որո՞նք են:

բոծուն ( étendu ) ընթերցումը՝ մտքի տեսութիւնը կը  
պղտորէ ու կը յոզնեցնէ՝ յատակելու և ուժաւորելու  
տեղ : Ուրեմն , քիչ կարգալու է : Սակայն , պէտք է  
յաձախ տչքէ անցընել նոյն այն էջերը , բաղդատել զա-  
նոնք իրարու հետ , խորաքննել ( approfondir ) անոնց  
իմաստն ու շքեղութիւնը , վերջապէս ընտանենով ա-  
նոնց՝ գոց ընկերու չափ : Սյն տաեն , աստրկաններն՝ տւե-  
լի հաւատարմօրէն կը նկարուին մտքին մէջ , ուր ցա-  
թած լոյսը զօրուալ կ'ըլլոյ՝ տառնց շացուցիչ ըլ-  
լուրու : Իւրաքանչիւր իմաստի գեղեցկութիւնը կ'ար-  
տացողայ , ու մանրամանութենէն բան մը չի վրիպիր :  
Մէկ խոռքով , կատարուած ընթերցումը ցորեկուան  
լոյսին կը նմանի , որուն տակ կը զնէ քանդակագործն  
իր անդրիները ու նկարիչն՝ իր պատկերները , անոնց  
արգասիքն երեւան հանելու համար : Ասիկայ չի բաւեր  
սակայն . պէտք է տակուին համեստ զրուածքին յա-  
տակագիծը , ընթացքը ու ամբողջութիւնը , գանել՝ մը-  
ածումներուն ու զգացումներուն կոսպակցութիւնը ,  
շարույթութիւնը ու յառաջատութիւնը և զատարոշել՝  
( démêler ) անոնց ճշմարտութիւնը , ուղղութիւնը ու  
ընականութիւնը :

Այս կերպով միայն կարելի է տեսնել իրերու համա-  
ձայնութիւնը բաւերուն , նախադասութիւններուն , ձե-  
ւերուն ու զարդերուն հետ : Կանոններու տեսակա-  
նութիւնը ( théorie ) վարպետներու գործնականին ( pra-

tiue) պատշաճեցնելու և գրելու արուեստին գործառքներուն վերահասու ըլլուով՝ զանանք յաջողապէս կիրարկելու ապահով ու անվրէպ միջոցն ասիկա՛ է: Վերջապէս, հեղինակներուն երկերու իւրաքանչիւր մասը, յաջորդական ընթերցումներով, այնքան ինսամքով խորաքննելու է, որքան խնամք որ պէտք էր դընել՝ զանոնք իւրովի արտադրելու առեն:

8. Ի՞նտիր հեղինակները միայն իրենց զրութիւններուն մէջ կարգալու չէ, այլ նաև իրենց վրայ եղած քննադատութիւններուն մէջ: Այդ կերպով կը ծաղկի հանձարը ու կը զարգանայ գասառումը: Դրութեան մը առերեւոյթ պերճանքն խափուելու չէ: Շատ անգամ, շպարուն տողերու առկ, աղեսալի իմաստակութիւններ թանգուղուած կ'ըլլան: Փորձի համար, ժան - ժաք - թուայի մէկ չքեղ հատուածը քննենք կամ քննադատենք. « Ա՛վ Ֆալլիքիս, քու մհձ հոգիդ ի՞նչ պիտի խորհեր, թէ որ, գժբախտաբար, կետնքի մէջ վերածնելով, տեսնէիր բազուհներովդ աղասառ Հոտվմի պերճափայ գէմքը, զոր քու պատկառելի անունդ իր աշխարհակալութիւններէն աւելի մեծարոյ ըրած էր. « Ա՛վ գիք, պիտի ըսէիր, ուր մնացին այն յարդածածուկ խըրճիթ-

8. Հեղինակներն իրենց գրութիւններուն մէջ միայն կարդալը բաւակա՞ն է:

ները ու գեղջուկ անսակները, որոնց մէջ երբեմն կը յնակէին զգաստութիւն ու առաքինութիւն: Ի՞նչ աղէտալի փայլ յաջորդած է հոռվմէտական պարզութեան: Ի՞նչ է այս օտար լեզուն: Ի՞նչ են այս կնամարդի բարքերը: Ի՞նչ կը նշանակնեն այս արձանները, նկարները, շնչքերը: Անզգամնե՛ր, ի՞նչ ըրիք: Դուք, աղջեր'ու միծեր, ինքինսիդ գերի բրած էք թէթեւամիտ մտրդերու՝ որոնց յազթեցիք: Հուեաորնե՛րն են որ ձեզ կը կտուավարեն: Ճարտարապետներ, նկարիչներ, արձանադորձներ ու պատմապիբներ հարատացներ'ւ հոմարէ որ ձեր արիւնով աշխարհքը ներկեցիք: Կորքեղոնի աւարները՝ սրնդանարի մը որս եղած են: Հոռվմայեցիներ, փութացէ՛ք ուրեմն կործանելու այս ոմքիթատրոնները, փշրեցէ՛ք այս մարմարիոնները, որձանները. հրձիգ ըրէք այս նլորները, վանաեցէ՛ք այս գերիները՝ որ ձեզ կը գերեն, և որոնց աղէտարեր արուեստները՝ ձեր բոոքը կ'ապականեն:»

Այս կտորը, անտարակոյս ճարտար գրուածք մընէ, բայց իր հետեւութիւնը՝ իմաստակութիւն կը բուրէ: Հոռվմայեցիները՝ առաքինութեան դառնալու համար հար՞կ է որ ամբիթատրոնները կործանեն, մարմարիոնները փշրեն, պատկերները այրեն ու գերիները վասրան: Բոլոր այս մտածումները՝ մնուի փայլ մը ունին: Մորդիկ պէտք է հրաժարին այն բանէն՝ որ զիրմնք



կ'ասպականէ : Արդ , ո՞վ չի զիտեր թէ արհեստները չեն  
մարդկութիւնը եղծողները , այլ՝ կիրքե՛րը : Ուրիմն ըն-  
թերցանութեան առհն , գրուածքի մը մատծումները որ-  
դեպքելէ առաջ , պէտք է զանոնք գտառզութեան փոր-  
ձարքարին զարնել՝ վեր հանելու համար անոնց ներ-  
քին արժէքը :

### ՍՄԱՆՈՂՈՒԹԻՒՆ

1. Միաքը մէկն չի կրնար ստեղծել , թէև ,  
նախափորձերուն մէջ , յաջողութեան ծիւերը կրնան  
նշմորուիլ : Են ուժեղ միաքն անգամ , բօւումի իր շըր-  
ջանին , աճելու և կանգուն մնալու համար , նեցուկի  
և ուղեցոյցի կը կարօսի : Իր ճաշակը պղասր կ'ըլայ  
ու մատծումը՝ անկարու : Փորձառութեան պակասը ու  
աշխատութեան պէտքը՝ ակներեւ կը փայլն հօն : Հան-  
ձա՛նն անգամ չեր կրնար յլանալ ու երկնել՝ թէ որ յորդ  
աղբիւրէ մը չարգասաւորուէր : Պատանի մաքին ճի-  
գերը ամուլ պիտի մնային , եթէ նմանողութիւնը զա-  
նոնք չ'արդիւնաւորէր :

2. Գրագէտի մը , ճարտասանի մը , բանաստեղծի  
մը նմանիլ՝ զայն սարկօրէն ընդօրինակել չի նշա-  
նակեր , այլ՝ իր անձուկ մաքովը , թափանցել անոր

1. Միտք զարգացնելու բնական լինացքը որ՞ն է :-

2. Նմանողութիւն ըսելով ի՞նչ պէտ և հասկնալ : -

գաղափարին մէջ, ու, անկախաբար, բացատրել զայն. իսկ ընդարձակ առօւմովը՝ այդ ափարին վրայ, կազմել իր լեզուն, յղանալու, երեւակայելու և շարադրելու կերպերը, վերջապէս, ուսումնասիրել անոր դարձւածները, պատկերները, եկէջները (տουնեմ), դաշնակութիւնը, և, իր երեւակայութիւնը աղջուելէ, յիշողութիւնը ճոխանալէ ու հոգին չքեղութիւններով օծուելէ ետք, նոյն անսին մէջ ինքոյնքը փորձել՝ առնելով անոր ո՛չ թէ թերութիւններն ու զանցառւթիւնները, եթէ ունի, այլ ինչ որ գեղեցիկ է, մեծ, ազնիւ ու անսագիւտ՝ անոր նկարագրին մէջ: Այս կերպով, երիտասարդին լեզուն կը ձիր ամէնէն վատիկանոյն ժամանակութիւնները բացատրելու, և միտքը կը վարժնոյն բարձրանալու ամէնէն վսեմ յղացումներուն:

Նմանիլը՝ բնորդինուկուած կաոր մը, բառելու փոփումով ուրիշ նիւթի մը վրայ կարկանդ ըսել չէ: Երկի մը տիրանալ ու զայն վերտառադրել նոր կամ նոյն ձեւին առկե նորոգ գեղեցկութիւններով, զործի մը մէջ անցընել օտար աղուորութիւններ՝ վաղնջական կամ արդիական, որոնցմով լեզուն կը հարսանայ, զրքէ մը խունկոս մատծումներ քաղելով՝ մէկանեղել ու բացատրել, մէկ խօսքով, փելխոփայի մը, պատմաբանի մը, ճարտասանի մը արձակ հատուածը՝ չքեղուանուորով փայլեցնել, կամ փոխադարձաբար, ահա՛ ձշմարիտ նմանողութիւնը:

3. Տիպար լնարած հեղինակներու գեղեցկութիւններն իւրացնելու համար, պէտք է իր միտքն անոնց ներկոյքին մեջ դնել (mettre son esprit dans leur teinture), այսինքն՝ ինքոյնքն անանկ մը առգորել անոնց մատածումներովն ու զգացումներովը, բացատրութիւններովն ու դարձուածներովը, որ կարելի ըլլոյ զանանք կիրարկել առանց բանադասութեան: Այսպէս կ'ընէր կաֆոնթէն, որուն նմանողութիւնը՝ բնա՛ւ գերութիւն մը չէր: Կը նոյնանար ան իր տիպարներուն հետ խաղալով՝ եթէ կարելի է այդպէս ըսել, կը բարեփոխէր զանանք, կ'աւելցնէր անոնց միամառութիւնը, չնորհքը, և, յաճախ, անոնց արժանիքն ու ոյժը, անանկ որ այդ եղանակով ինչ որ արասպեկ՝ իրն էր, առանց սակայն իր վարպետներուն ըլլոյէ դադրելու: Հիանալի նմանողներ էին Գունելլ, Ռասին, Վոլթէր, Մոլիէր ու Վիրզիլ: Աննման նմանող մըն էր Պէշիկմաշկան: Ճարտար նըմանող մըն է Փանոսիան: Ապահովաբար չտա հետի էին տառնք այն ապրուկ նմանողութիւնն, որ կը կայտանայ տիպարներու հետքերուն կառչի մնալուն մէջ, ինչ որ կը մորէ հանձարը, կամ, մանաւանդ կը մասնէ անոր

---

3. Իր նմանած հեղինակներուն գեղեցկութիւներն ի՞նչպէս իւրացնելու է:-

բացակայութիւնը : Նմանողութեան խռէալն է՝ գերազանցել իր տիպորը, կարելիութեան սահմանին մշջ, կամ, գո՞նէ, անոր հաւասարիլ :

4. Սակայն, ամենէն ազնիւ նմանողութիւնն ալ իր վասնգներն ունի : Լաւագոյն հեղինակներուն քով, ամէն բան, հաւասարապէս, լոււ չ'ըլլար : Որսափափ դասումով, Հոմիր ալ, երբեմն, կը մրափէ : Հեղինակի մը թերութիւններուն խասնուցովը, որքան ալ թերեւ ըստոյ, կը վասնգէ անոր բարհմանութիւնները : Կեղծր, երբեմն, հարազատե՛ն ոււելի տչքի կը գոլնէ : Հըրապուրիչ անկրանոնութիւններ կան որոնք ճշգրիտ համեմատութիւններէ աւելի շուտ ձեռք կը բերուին : Մնաց որ կասարիալ տիպորի մը բորբ գեղեցկութիւնները, անպայման կերպավ, ամէն նիւթի չեն պատշաճիր : Պատիկ պարագայ մը՝ մհծապիս կրնոյ փոխի իրերը, անանկ որ ճշգրութիւնը կ'անկեւութանայ, և ինչ որ լաւագոյն էր ու տչքառու, կը գումայ ցուրտ, ծաղրելի ու անմիտ : Նմանողութիւնը ասիման մը ունի : Չափազանց հեռուները մղելու չէ զայն : Հակառակ պարագային, նորուծիլ միտքը կը խամրի : Ինքիւմէ բան մը չ'արտադրեր ա՛լ : Անզգալապէս կը կորանցնէ իր խ-

կատիպութիւնը : Ու, առանց առաջնորդի, ա՛լ չ՛ կը մատոր քաղել :

Բայց նմանողութեան ամենէն մնծ վտանգը, թեւ բեւս, միակ ափապարի մը սիրահարին է : Գատողութեան պակաս մըն է ա՛տ, որ հազուազիւտ բան մը չէ, մա՞սնաւանդ պատամիններուն մշջ, որմնք, իրենց համելի դարձած հեղինակներուն համար, նախապաշտրուելու ևնթակայ են, որքան ալ թերութիւններ ունենան աշնոք : Այդ նախապաշտրումը, գրեթէ միշտ, ցաւալի հետեւութիւններ ունեցած է : Ասիկոս բնական բան մըն է : Մարդ իր հիացած անձերուն թերութիւններուն աչք կը գոցէ միշտ, մինչեւ անգամ, բարհմանութիւններու անդ գնելով զանոնք, կ'ուզէ անոնց նմանիլ : Դժնդա՛կ նմանութիւն, որ միայն ճաշակը կ'ապականէ : Կուխնակիլիանոս կը գանգատէր թէ, իր ժամանակի եւրիտասարդները կը փճանան՝ Անսեկան իրենց պաշտանքի կուսքն ըրած ըլլալնուն համար :

5. Նմանողութեան ուրիշ սեռ մըն ալ կայ, զոր կը յանձնարարէ կիկերսն, այսինքն խորունկ ուշադրուութեամբ կարդալ հատընափր հաստուածներ, ապա, ինքնին վերյարդարել ( remanier ) զանոնք՝ առաջին

4. Նմանողութիւնը վտանգաւոր կողմեր չունի՝ երբեք :

լնթերցումէն զատ , առանց ուրիշ ո՞եէ օդնութեան :  
Եւ երբ աշխատութիւնն աւարափ , բաղդատակ զանոնք  
բնագրին հետ : Այս զրութիւնը , օգտակար յիշողու-  
թեան , ա՛լ աւելի նպասաւոր է մաքին : Այս մեթոսը  
ազատ կը ձգէ երիդասարդը , ոճի ու գիւտի ընտրու-  
թեան մէջ . սակայն , որովհետեւ մարդ կ'աշխատի իր  
ախաղարին նմանիլ կամ մօտենալ , հետեւողէս կ'առ-  
նէ անոր ձեւերն ու նկարագիրը , անոր չնորհքը , ա-  
նոր աղնուտութիւնը , ձշգութիւնն ու կորովը : Մէծ  
վրայ այդ կերպով աշխատիլը՝ մհծցնել է իր հոգին ու  
բարձրացնել իր ոճը : Այս սեռ՝ մմաւանդ զարգացածնե-  
րու համար , կրնայ ներշնչումներու աղքիւրը հանդիսանալ :

6. Օտար զրուտծքի մը նիւթն ու գաղափարն  
առնելով , կարեւոր փոփոխութիւնով ու յուեկութիւնով  
և առըբեր ձեւերով ու դարձուածներով հայտնելը՝  
ինքնին հեղինակութիւն մը կ'արժէ : Արդի զրողներու  
մէկ մասին կողմէ որդեգրուած այս մեթոսին վրայ  
որոշ գաղափար մը տալու համար , հոս կ'ընդօրինուինք  
16 առղ ֆրանսերէն chanson մը , զոր հայերէն triolet -  
ներու վերածած է մեր է՛ն կարող քերթողներէն մէկը՝  
Ալիսապան :

6. Նմանողաբար պատրաստուած զրութիւնն արժեկ ունի :

— Mon coeur est un sentier pareil  
Aux sentiers frais parmi les branches ,  
Rayé par l'ombre et le soleil  
Et plein d'ailes vertes et blanches

Avec de délicats frissons  
Bien des femmes y sont passées ,  
Fermant l'oreille à mes chansons  
Amoureusement cadencées .

Et toutes , possédant vraiment  
L'âme végétale des plantes ,  
S'arrêtaient à voir un moment  
Et puis passaient , froides et lentes .

Ces rayons roses ont tourné . . .  
Ainsi le gai matin s'envole ;  
Le sentier est abandonné  
Et s'efface sous l'herbe folle .

## ՍՅՏԻՎ ՈՒՂՂՆ

Մրժիկս ոստափց ուղի մ'եր խոնարհ,  
Նըման գարնայնի քարմ ուղիներուն,  
Ուր բիբռանց թեւեր կը բաքախն յար . . .  
Մրժիկս ոստալից ուղի մ'եր խոնարհ.  
Յոյսերս երգելէ չեին յագենար,  
Վարդ երազներու թոյրովն օրօրուն . . .  
Մրժիկս ոստափց ուղի մ'եր խոնարհ,  
Նըման գարնայնի քարմ ուղիներուն :

\*\*

Փափուկ եակներ անկէ շաս անցան,  
Պշոս, դողդոջուն, վես, խնդումերես . . .  
Խուլ իմ երգերուս ձայնին ցիր ու ցան  
Փափուկ եակներ հոնկէ շաս անցան . . .  
Տալով խոներուս՝ անխընայ հնձան,  
Փունջեր կապելով իմ ծաղիկներես,  
Փափուկ եակներ հոնկէ շաս անցան  
Պշոս, դողդոջուն, վես, խնդումերես . . .

\*\*

Ամանի շաս անչուք զբան զայն, աւան,  
Այլ շաս բատուերոս եւ աղմբկալի . . .  
Պահ մ'երեւացին եւ . . . հեռացան վան,  
Ամանի շաս անչուք զբան զայն, աւան . . .  
Մրժիկս հուրբն անբաւ, ցոլմունին եր նրւան . . .  
Պերանի կ'ուզեկին սիրսէ աւելի . . .  
Ամանի շաս անչուք զբան զայն, աւան,  
Այլ շաս բատուերոս եւ աղմբկալի . . .

\*\*

Մրժիկս ուղի մ'եր - երբեմն - հետաքոյր . . .  
Խոլ վայրի խոսեր ծածկեն զայն հիմակ . . .  
Հոն կը ռողային խանդ, երգ ու համբոյր,  
Մրժիկս ուղի մ'եր - երբեմն - հետաքոյր .  
Ա՛լ չեն ծաղկիր հոն խինդ, պատրանի, հրապոյր,  
Կեանին վարդերը կ'արմիր ու ներմակ . . .  
Մրժիկս ուղի մ'եր - երբեմն - հետաքոյր . . .  
— Խոլ վայրի խոսեր ծածկեն զայն հիմակ :

Պատիւ հայ հանձտրին, որ գերազանցած իսկ է  
եր եւրոպացի տիպարը : Այս աչքառու յաջողութիւնն  
ամէն զրող ձեռք չի կրնար բերել անշուշտ, սակայն

շահեկանութինէ զուրկ չ'ըլլար այս կերպով ի վեր  
հանել նմանողութեան նպատակն ու դերը, շահն  
ու վնասը՝ անկէ օգտուելու կամ . . . զգու-  
շանալու համար:

## ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

---

1. Տեսակ մը նմանութիւն ալ կայ, զոր սամիկ  
միաքերը կ'արհամարհնեն, ապահովաբար միջակ հանձոր-  
ներու յարմար ենթագրելով զայն. թարգմանութիւնն  
է ասիկա: Ամէն ժամանակներու մէջ սակայն, տես-  
նուած են իսկապէս մեծ գրագէտներ, որոնք լաւագոյն  
հեղինակներու չքեղ կատըները թարգմանած են՝ անոնց  
բացատրելու պերճազան ձեւերն իւրացնելու համար:

2. Հոմերոսի հմայքու պատկերները, թեմոսթինի  
խանդուա ձառերը ու Արտասոփ տատեղագիտական քեր-  
թուածն յաջողապէս թարգմանած է Կիկերոն՝ որտա-  
յայտութեան բովանդակ նրբութիւններուն ձկելու հա-

1. Թարգմանութիւնն արհամարհնելու է: —

2. Նախնի ու արդի մեծ հանճարճեր՝ թարգմանութեան  
փորձեր ըրած չեն: —

մար իր ոճը։ Ցէնէլոն՝ նարմինազան փունջ մը կազմած է իլիսկանէն։ Վիրդիլ իր համակ թրթռուն հովուերդութիւնները՝ թէոքքիսէն ու բանասանեղծութեամբ օծուն էջերը՝ Հոմերէն ծծած է։ Ռասին հետպհետէ թարգմանած է Եւրիպիդէսը, Տակիսուն ու Աստուածաշունչը։ Գոռնէյ՝ սասանաւորի վերածած է Տիտոս-Լիվիոսի զաշնակաւոր արձակը։ Պուալոյ հարաստցած է Որտախոսի բանասանեղծական փիլիսոփայութեամբն ու Յովէնոսի առաջի խոհերովը։ Հնութեան գրական բոլոր գեղեցկութիւնները, փափկութիւնները, մեծութիւնները, նրբութիւնները, վերջապէս բովանդակ գոնձերը՝ թարգմանաբար արդի գրականութեան խառնութեան էն։ Զարգմանալու չէ, երբ Հայ մատենագրութիւնը, Ե. Դարու մէջ, իր կատարելութեան հասած կը զանենք՝ տաղանդաւոր թարգմանիչներու սակեղենիկ զըչին տուկ։

3. Լու ըմբռնելու համար թէ, ի՞նչու թարգմանութիւններն օգտակար են՝ տաղանդներու կատարելագործութեան, պէտք է զիտել որ՝ ինքնաստեղծ դըրութեան մէջ, գրողը միտին կ'երազէ իր խոհերն հագուեցնել աչքառու ճեւերով, մինչդեռ թարգմանած ա-

3. Ինչու քարզմանուրիւններն օգտակար են ։—

տեն, կրկնակ աշխատութեան անձնատուր կ'ըլլայ տ'ն, մէկը՝ ուրիշին մատծումներն համեստու և միւսը՝ անոնց վայելու բացարութիւններ կերակու համար։ Մնաց որ, իրենց բավանդակ խորութեանը մէջ, հանձարին խոհերուն խորքը թափանցելը՝ ուժեղ ու խիզախ յղցումներու խրովի համելին նուռզ գծուարին չէ թերեւ։ Բաւական չէ հետեւիլ հերակին նրբութիւններուն, գուշակել անոր լեզուին անուշութիւնները, ու յդանալ անոր ներչնչումնելը, պէտք է ծուծը հանել, հողին ծծել, այսինքն՝ նոյնանալ հեղինակին հետ։ Թարգմանելը՝ հեղինակի է, կոմ, գէթ, ա'տոր չտի օդտուկար։

Սկսնակէ մը, տպահովարոր, այս բոլորը չի պահանջուիր։ Բայց, հեղիք է որ զգոյ թէ, զաղափարներու, արտայացառութեան ու դարձուածներու ինչ արգաստաւութիւնն կը ծնի ասանկ կանոնաւոր մարզանըք մը։ Երբ խղճմաւորէն կատարուի ան։ Լեզուի խորունի հմտութիւնն կը պոհանչէ, սակայն, աշխատութեան այս սեռը՝ որ պատանիին ճաշակը մաքրելու, ոճը ձեւառուելու և միտքն ուռմացնելու գլխաւոր միջոցներէն մէկըն է։ Այս պարագան հուժկու ազգակ մը ըլլալու է երիտասարդներուն՝ հիմնագէս սովորելու համար օտար ո՛ւ ե լեզու։ Ազահովարար առնմային լեզուի մէջ քաջըլլալ անհրաժեշտ է, ամէն բանէ տուայ։

4. Ի՞նչպէս թարգմանելու է: Բնագրէն շտա հեռանալը՝ թարգմանել չէ, այլ՝ նմանիլ: Սարկօրէն զայն ընդօրինակեն ալ՝ փոխադրել մըն է լոկ: Իսկ ընդարձակելը (paraphraser)՝ մեկնարանել է պարզապէս: Ուրիշն ճիշտ միջին կէտ մը կայ, զոր պահելու համար՝ մոռնալու չէ առ քանի մը կանոնները.

1) Թարգմանութիւնն մը առաջին յոտկութիւնն է ճշգրտութիւն, որ կը կոյանայ ո՛չ միայն գաղղափարները համազօր բառերով բացարելու, այլ նաև ընտգրը իմաստը, կորով ու նուրբ գոյնը ճշտապէս ներկայացնելուն մէջ: Մէկ խօսքով, բնագրին հարազատուցացնելուն պահելու է:

2) Պէտք չէ գպչել իրերու ընական կարգին, քանի որ այդ կարգը նո՞յն է բոլոր լեզուներու մէջ, ու կունում ունի աւելի մարդուն ընոյթին, քան թէ ողգերու մասնաւոր հանճարէն: Գաղղափարներու յօրինուածքին մէջ ասկայն, լեզուները, երբեմն, բոլորովին տարբեր եղանակ մը ունին, զոր պէտք է ճարտարօրէն ընկեր սոհմային լեզուի լուծին տալ:

3) Պարբերութիւնները յապաւելու չէ, որքան որ ալ երկայն ըլլան: Պարբերութիւնը մտածում մըն է՝

4. Ի՞նչպէս թարգմանելու է. ի՞նչ պատուեներ կարելի է տալ այդ մասին: —

ուրիշ շատ մը մտածումներէ հիւսուած, որոնք ներքնապէս իրարու կը շղթայաւին: Այդ ներքին կա՛պն է խօսքին գլխաւոր առարկան: Պարագաներու ըերումով, երկայն նախագամութիւն մը յօտելու ատեն, նայելու է որ գլխաւոր գաղղափարը ո՛չ միայն չտկարանայ, այլ մա՛սաւանդ կորովի հանգամանք մը ատանայ:

4) Պէտք չէ փոխել չաղկապներուն իմաստն ու տեղը: Այն ատեն միայն ներելի է վերցնել ատենք, եթի իմաստը գիւրութեամբ կ'անցնի մէկ խօսքէն միւսին: Իսկ մակրացները անսնկ մը դատաւորելու է, որ բայն իմաստն որոշապէս կ'հսոն գուրս ցայտեցնել:

5) Զնւաւոր բառերն ու բացարարութիւնները՝ իւրենց համազօրներովը թարգմանել նախընտրնի է: Իսկ այլաբանութիւն, առակ, առած՝ եթէ նոյնութեամբ չը թարգմանուին, կարելի է անխափր փոխանակել՝ տահմայն լեզուի մէջ գտնուած քոյր ձեւերովը: Հակառակ պարագային, յատուկ իմաստովը թարգմանելու է, առանց սակայն վնասելու բնողքին ներքին ուժին ու արժէքին:

5. Թէև նուիրական սկզբունք մը դարձած է բնողքին վրայ բնաւ բան չաւելցնելը, սակայն, երբեմն,

5.— Կարելի չէ բնագրին վրայ մէկ - երկու բառ աւելցնել:

կարեւոր է մէկ երկու-բառ՝ վերոգիր մը, մակբայ մը, և աւելցնել՝ իմաստը լուսաւորելու և ամբողջացնելու համար։ Նոյն իսկ երբեմն հարկ է բնագրին եղանակը լքել՝ նախադասութեան մղում տալու և ոճը մեծավայելուչ ընելու միակ ըղձանքով։ Թարգմանչի ազատութիւնն ասկէ անփին տանելու չէ սակայն։ Որովհետեւ, այս պարագաներէն դուրս ո՛ և է յաւելում կամ յապաւում վեստակար է ու անեւբեկի։

Կէօթէի մէկ գողարիկ պալլատը՝ «Զինորսը», գոր մէկէ աւելի անձեր թարգմանած են, հոս քով քովի կ'ընդորինակենք՝ միջակ ու ճարտար թարգմանչին տարբերութիւնը վեր հանելու համար։

## Ա.

— «Զուրը նռաց, ջուրն ուռեցաւ ափը, ձկնորս մը նստեր, հանդարա՛ կտրթին կը նայէր, մինչեւ սրտին խորը զով, և այսպէս նստած եր կը դիտէր, ալիքը դէպ ի վեր կը ճեղքուի, յուզուած ջուրէն տամուկ կին մը գուրս կը ժայթքէ։

Կինը երգեց անոր, կինը խօսեցաւ անոր։ «Ինչ չո՞ւ ծոցս կը խուզարկես մարդկային միշտներով, մարդկային փափաքներով, քու սահմանէդ դուրս մահուան վիճին մէջ։ Ախ, եթէ դիտնայիր՝ ինչպէս

ձկնիկը երջանիկ է յատակը, հոն պիտի գայիր, և այն ատեն առողջ պիտի ըլլայիր։

«Սիրուն արեւը, ինչպէս լուսինն ալ, չե՞ն լողար ծովուն մէջ. անոնց պատկերը, երբ ջուրը ծծէ կըրկնապատիկ արւոր չ'ա՞նդրադառնար, քեզ չ'ը՞նդգրկեր խորունկ երկինքը, խռնաւութեամբ լուսաւորուած կտպայտը։ Քու գէմքդ իսկ չի հայելանար հոս՝ այս յաւելիսենական տարածութեան մէջ։»

Զուրը նռաց, ջուրն ուռեցաւ, և անոր մէջ ուրքերը փայփայեց, իր սիրտը այնչափ ըղձանքով առլցուեցաւ, որչափ սիրելի սղջոյնէ մը։ Կինը խօսեցաւ անոր, կինը երգեց անոր, մ'լ անոր գործը լմնցած էր, կէս մը կինը զայն քաշեց, կէս մը ան ինքզինքը ձգեց, և աներեցիթ եղաւ։»

## Բ.

— «Կոհոկը կը մըմնջէր, կոհակը կ'ուռեր, ձկնորս մը նստեր էր ծովագիք. հանդարա՛ կարթին կը նայէր, մինչեւ սրտին խորը զովութեամբ կազդուրուած։ Եւ մինչ նստեր՝ կը դիտէր, ալիքը բարձրացաւ ու ճեղքուեցաւ, և ծփացիկ կոհակի ալքերէն ջրաթաթաւ պարիկ մը գուրս ելաւ աղմուկով։

Եւ երգեց անոր ու ըստւ. «Ի՞նչու մարդկային խորամանկութիւններով ու համբակերով ձկներս վեր կը քաշես դէպի մահագդեցիկ ջերմութիւնը։ Ո՞հ, եթէ

գիտնայիր թէ փոքրեկ ձռւկը ի՞նչ հանդիսատ է կոհակ-ներուն խորքին մէջ, դուն ալ հոն պիտի իջնէիր, և հանդիսատ պիտի ըլլացիր:

« Զիս տեսներ չքնաղ որեւը, լուսինը, որ ծովուն մէջ կուգան զովանալ: Իրննց գէմքը ալիքներուն վէտվէտումին մէջ կրկնապէս չի գեղեցկանար: Դուն ալ չես հմայուիր սա խորունկ երկնքէն, սա նոտմէտ և շողշողուն կապոյտէն. չես հմայուիր նոյն իսկ քու պատկերէդ, որ կը ցուանայ յաւերժական ցողին մէջ::»

Կոհակը կը մըմնջէր, կոհակը կ'ոււսէր, կը թրջէր անոր բռապիկ ոտքը, և սիրան ալ լեցուեցաւ ըղձանք-ներով: Աւ պարփիլը խօսեցաւ անոր, երգեց անոր. ա՛լ մարդուն դործը լմնցեր էր: « Իիչ մը ծովուն պա-րիկը քաշեց զայն, քիչ մէն ալ ան ձգեց ինդքինքը, և ա՛լ երբեք երեւան չելու ձկնորսը: »

Սոյն թարգմանութիւններէն առաջնը թէ որ մէ-կը կարդայ՝ առանց աչքի առջեւ ունենալու երկրորդը, ապահովաբար յաջող կը գտնէ զայն. ստկայն երբ զանոնք բաղդատէ իրարու հետ, ոնմիջապէս կըզգոյ թէ սիսլեր է: Հիմտ քննենք զիմոււր կէտերը:

Առաջին թարգմանութեան մէջ, բառերն ու բա-ցարարութիւնները խնամքով ընտրուած չեն, օրինակի համար. գալ (իջնել), լողալ (զովանալ), ժայթքել (դուրս հանել), դէպ ի վեր Շեղքուիլ (բարձրանալով

Ճեղքուիլ), առամուկ կին (ջրաթաթաւ կին), առողջ (հանգիստ) են. : Մինչդեռ երկրորդին մէջ ոչ միայն բառերը ծշղապէս գործածուած են, այլ նոյն իսկ ըս-տորակէտ մը սիսլ կամ աւելորդ գրուած չե:

Առաջինին մէջ կիստա մնացած ու անիմոսատ խօս-քեր կան. 1) մինչեւ սրտն խորը զով, 2) անոնց պատկերը, երբ զուրը ծծէ, կրկնապատիկ աղլոր չ'ան-դրադառնար. 3) եեզ չ'ընդգրկեր խորունկ երկինքը: Տեսէ՛ք թէ երկրորդին մէջ ո՛րքան վճիռ ու ծշղրիտ հան-գումանք մը առած են նոյն այդ խօսքերը. 1) մինչեւ սլամին խորը զովութեամբ կազզուրուած, 2) իրենց դէմքը ալիքներուն վէտվէտումին մէջ կրնապէս չի գեղեցկանար, 3) դոււ ալ չես հմայուիր սա՛ խորունկ երկինքէն:

Առաջինին մէջ թարգմանիչը՝ իմաստը չհասկնալով, եռունեկ հակասութեան մը մէջ կը զլորի, երբ մէկ կողմէ մահուան վիճ կ'անուսանէ ջուրերուն խորքը, միւս կողմէ՝ հօն կը հրաւիրէ ձկնորսը. « ինչու ծոց եր խուզարկես մարդկային միջոցներով մարդկային փա-փախներով, եռ սահմանեկ դուրս՝ մահուան վիճին մէջ: Ա՛յս, քէ զիսնայիր, ինչպես ձկնիկը երջանիկ է յատա-կը, հան պիտի գալիր, եւ այն ատեն առողջ պիտի ըլլալիր::» Հիմտ կարգանք երկրորդ թարգմանիչը, որ հրանա-լիօրէն թափանցած է իմաստին խորքը. « Ինչու մարդ-

կային խորամանկութիւններով ու հնարքներով ձու-  
կերս վեր կը քաշես դէպի մտհազդեցիկ ջերմու-  
թիւնը Ո՞հ, եթէ գիտնալիր թէ փոքրիկ ձուկը ի՞նչ  
հանգիստ է կոհակներուն խորքին մէջ, դուն ալ հոս  
պիտի իջնէիր, և հանգիստ պիտի ըլլայիր : »

Երբ առաջին թարգամանիչն ամուր մը կառչեր  
մնացեր է բնազրին բառերուն ու ձեւերուն վրայ .  
Երկրորդն՝ ընդհակառակը, բայ մը, մակբայ մը, վե-  
րադիր մը աւելցուցեր է՝ իմասան աւելի՛ վճիտ ընծա-  
յելու համար : Մնաց որ այս վերջինին թարգամանու-  
թիւնն՝ անուշ լեզու մը ու կորովի ձև մը ունի : Մէկ  
խօսքով, առաջինը՝ թարգամանած է, մինչդեռ երկրոր-  
դը՝ հայացուցած է Կէօթէի « Զկնորսը » :

### ՊԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ,

1. — Շարադրութիւնը՝ բազմաթիւ զաղափարներ մէկ-  
տեղելու, զանոնք կարգի մը մէջ գտասաւորելու, և վա-  
յիլուչ ոճով մը ներկայացնելու արուեստն է :

Այդ արուեստին մէջ, պատանիները մարզելու հա-  
մար, սովորութիւն եղած է նիւթը տալ՝ կանխապէս  
գծելով անոր յասակագիծը ( canevas ) : Կը մնայ, ուրե-  
մն, յաջողութեամբ լեցնել զայն, ուշ դնելով զաղա-  
փարներու ճշգութեան ու վայելչարանութեան միան-  
գամայն : Եւ յաջողելու համար, պէտք է . 1 ) լաւ ո-  
րոճալ նիւթը, 2 ) անձնատուր ըլլալ մտքի առաջին  
խոյսնքին, 3 ) յիտոյ ինքնին ուղղել այդ առաջին  
փորձը, և 4 ) ապա մնթարկել զայն վարպետի մը սրբա-  
զրութեան :

2. Նիւթին վրայ մտամփոփ խոկալը՝ կարեւոր է

1. — Ի՞նչ է շարադրութիւնը ու քանի՞ բան հարկաւոր է  
յաջողելու համար : -

2. — Նիւթին վրայ խորհելեն ի՞նչ առաւելութիւն առաջ  
կուգայ :

ու օգտակար՝ նոր թելադրութիւններ ու մանրամասն նութիւններ ձեռքը բերելու համար։ Մանաւանդ երբ անդամ մը երեւակայութիւնը առաջնայ, հաճոյակատարութեամբ կ'ընծեռէ ան՝ խանդոս մատածումներ, պատկերավից բացատրութիւններ, և սրամիտ ու վայելուչ ձեւեր։ Եւ ա՛լ ամէն ինչ հեշտին ու բնական կը դունայ։ Լոււազոյն ոճը՝ նիւթին կափում ունի։ Ուրիշ տեղ փնտռելու չէ գայն։

Յատակագծի բացակայութեան ու նիւթին վրայ լու մատած չըլլալին է, որ երիտասարդը կը վարանի ու չի գիտեր թէ, ու բայց սկսելու է գրել։ Գաղտնարներու հոծ թիւ մը կը նշմարէ ամբողջութեամբ։ Եւ որովհետեւ զանոնք իրարու հետ ո՛չ բաղկատած է, ո՛չ ալ ասորակարգած, հետեւապէս չի յաջողիր անսոց մէկ մասին նախամնածարութիւն առար և մնացածներուն ալ՝ իրենց սեփական արժէքը։ Ու, այսպէս, տարակուսանքի մէջ կը մնայ ան։ Մինչդեռ, երբ յատակագծ մը շինուած է, երբ նիւթին հարկաւոր բոլոր մատածումնեն հաւաքուած ու կարգուերուած են, մարդ զիւրութեամբ պիտի զուշակէ այն վայրիկանը, ուր պէտք է զրիչը ձեռք առնէ, պիտի զգայ մաքին հասուն բռպէն ու պիտի ջանայ անոր փթթումը փութացնել։ պիտի ունենայ, նոյն իսկ, զրելու հաճոյքը միայն, և գտղափարները իրարու պիտի յաջորդեն առանց ձիզի, ոճը պիտի ըլլայ սահուն ու բնական։ Այդ

հաճոյքին պիտի ծնի տոք կենդանութիւն մը, որ պիտի առարածուի ամէն կողմ, և կեսնք պիտի տոյ իւրաքանչիւր արտայայտութեան։ ամբողջութիւնը պիտի ոգեւորի աստիճանաբար, շեշաը պիտի բարձրանայ, առարկաները գոյն պիտի ստանան, ու զգացումը՝ միտնալով պայծառութեան, անոր հրապոյը պիտի աւելցընէ, զայն հետուն պիտի տանի, ըսուածէն ըսուելիքին պիտի մղէ, և այսպէս ոճը պիտի ըլլայ շահագըրգիռ գիռ ու փայլուն։

3. Այսպէս, նիւթին լուրջ խոճոճը՝ թոյլ կուտայ անձնատուր ըլլալու երեւակայութեան ու զգայտկանութեան առաջին թափին։ Մեծ մատածումներու, ազնիւ, գորովալիր, կոմ կարեցոյզ զգացումներու պասահ վայրկեանն է տայիկա։ Մաքի ու սրտի, եռանդի ու խանդավառութեան շարժումը մը կայ հոս, ուրկէ օգտուիլ զիտնալուն է։ Որովհետեւ, անգամ մը ձեռքէ հանուելէ վերջ, զժուար է վերատին գտնել զայն։ Հուր մըն է ան, որ, ո՛րքան աւելի բուռն ըլլայ, ա՛յնքան քիչ կը աեւէ։ թէ որ զայն սնուցանելու, նոյնիսկ, աճեցնելու աղբիւրները պակսին։ Հետեւապէս, դիւրին

---

3. Ե՞րբ անձնատուր ըլլալու է երեւակայութեան ու զգայականութեան առաջին բափին։

է ըմբռնել թէ, այս կերպով շարադրելու առաւելութիւնները կախում ունին՝ նիւթին վրայ աջահայեցութեամբ խոկալէն:

4. Այդ առաջին աշխատութիւնն, երբեմն, յաջող, բայց, յաճախ, թերութիւններով թրմուած կ'ըլլոյ, ուրկէ գո՞ ըլլալը՝ թեթեւ, անփոյթ ու յանձնապատճան մտքի մը բացորոշ նշանը պիտի ըլլայ: Այդ պղտիկ կարծուած պակասութիւններն իր անձին ներեկէն աւելի գմնդակ լսմն չըլլար: Ատանկ անխորհուրդ ներուզութիւն մը՝ չարիքը կ'աւելցնէ օրէ օր, ու, վերջապէս, անբուժելի կը գարձնէ զայն: Երփառասրդները փառք կը սեպէն արագօրէն գրելով՝ քանի մը վայրկեանի մէջ, էջեր երկները: Ատկայն, գմբախտաբար, այդ կերպով, յասի գրողներ կը գտանամ, որոնց գըրիչներէն՝ անշիդ, անհրապոյր ու անյարդ խոներ միայն կընան ծնիլ:

Ուրեմն, հարկ է անգրագառնադ միշտ իր գրուծներուն, քննել զանոնք, ուղղել անոնց յօրինուածքը, ագուցումները, զլթայաւորումները, բացաւրութիւնները, մինչեւ անդամ բառերը, որպէսզի անկանոն ու անկարեւոր բան մը չսպրզի հոն: Պէտք է գարծեալ

4. Մտին այդ արտադրութենեն գո՞ ըլլալո՞ւ է:-

կարդալ, յապաւել, ուղղել, սրբագրել, վերսախն ընթեռնուլ, նորէն չակել: Վերջապէս, քանի մը հեղդայն հանելու է սալին վրայ՝ կռելու, կոփելու, կոկելու համար: Հոգ չէ որ ժամանակ անցնի: Այդ յամբութիւնն է, որ կ'երաշխաւորէ երկին յաջողութիւնը, ու կուտայ զրելու այն ցանկալի արագութիւնը, որ, այսպէս, ձեռք կը բերուի ժանը, ինսամքով ու յաւէտ զրելով:

5. Գրութիւնն, անձումբ լու մը սրբագրելէ ու չակելէ վերջ, պէտք է ուսուցչի մը զիսողութեան ու վերյարգարումին (retouche) ևնթարկել զայն՝ միտք պահելով բոլոր այն անհնշան կամ խոչոր գրէաները, զորոնք չէր նշմարած ինք: Ապա մաքուրի առնելու է այդ արդուկուած կաորը: Այս զրութիւնը օգտակար է, հետեւապէս պարաւորիչ կերպով շարունակուելու է ամբողջ գալրոցական ընթացքին մէջ: Իսկ գաղոցին մնաս-բարովն ըսկելէ ետք, երիտասարդն իրեն ուսուցիչ ու առաջնորդ ընտրելու է գրուկանութեան մեծ վարպետները՝ անոնց խորհուրդին անսալու եւ անոնց օրինակին հետեւելու համար, մինչև որ իր միտքն ու սիրաը վայելչուապէս և ճարտարօրէն բացաւրելու երա-

5. Անձամբ իր գրուքիւնը սրբագրելի վերջ, որո՞ւ վերյարգարումին ենթարկելու է:

նոտ գաղտնիքին ափբանաց ի՞նքն ալ:

6. Շարադրութեան համար վերացական նիւթեր ընարելու չէ: Այդ սխալ դրութեան հետեւանքով, մեր դպրոցներէն երազողներու անջիղ սերունդներ դուրս ելու են ու կ'ելն զեռ: Շօշափելի ու գործնական նիւթեր արամազրելու է: Մանաւանդ զիսական մեթոք ներմուծելու է շարադրութեան դասին մէջ: Երիտասարդն հետաքրքրուելու է իրեն հետ անմիջապէս յարաբերութեան մէջ գտնուած իրերով ու անձերով: Պէտք է որ անիկա քննէ իրերը, քննադատէ անձերը, ուսնի երեւոյթները, և ուսումնասիրէ դէմքերը: Պատանիներուն դիտել, դատել ու համարել առվեճներու է: Անոնք, իրենց այդ գործերուն մէջ, միակ նպատակի մը ձգաելու են, այսինքն վնասուել ու վեր հանել՝ բընական գեղեցկութիւններ, բարոյական մեծութիւններ, իրական ճշմարտութիւններ, կամ, ընդհակառակը, զըտնել ու ձաղկել համեստորէն՝ արուեստակեալ ագեղութիւններ, վատթար բարքեր, ճշմարտանման կեղծիքներ: Ապահովաբար պարզ լեզուով պատրաստելու են այս գրութիւնները, քանի որ պարզութիւնը՝ զնելու

6. Շարադրութեան համար ի՞նչ տեսակ նիւթեր սալու է:-

գտղանիքներէն ու արժանիքներէն մէկը սեպուած է հիմա: Վերջապէս աչքառու զրող մը ըլլալու համար, պէտք է որ երիտասարդն ունենայ մտքուր ու զգայնիկ սիրտ մը, զարգացած ու բեղուն միտք մը, բարեպաշտ ու բոցեղ հողի մը, մէկ խօսքով՝ ընտիր ու տոկուն նկարագիր մը:

7. Ոչ թէ միայն սկզբանիները, այլ կարողներն ալ պէտք է որ ուշադրութեամբ սրբազրեն իրենց զրութիւնները, քանի որ շատ քիչերու արուած է, զրի մէկ հարուածով, արաւազրել անթերի, հետեւապէս տարելու սահմանուած երկեր: Վիրզիլ մինչեւ իր մահը, սրբազրեց էնէԱկնենի: Մագոյէ՝ իր ՊԱՏՄՈՒԹԵԱՆ փորձերը սրբազրութիւններով կը լեցնէր: Տարվին կը խոսանլանէր թէ, իր գործերուն շարադրութիւնը շատ ժամանակ կուցնցնել կուտար իրեն: Պղատոն տասերեք անդամ զրեց իր ՀԱՍԱՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ անուն գործին առաջին էջը: Ֆէրբարայի մէջ, մինչեւ այսօր կը պահն թղթի կտորիկ մը, որուն վրայ Արիսոդ՝ տամրգեց անգամ զրեց ալեկոծութեան մը նկարազրութիւնը, մինչեւ որ գոհացուցիչ վիճակի հասցուց: Բնդրաբարք ան-


7. Միայն սկսնակները սրբագրելու են իրենց զրութիւնները: -

Կէ աւելին ըրտւ . միւնոյն անսառը՝ քառասունը վեց ան-  
դամ գրեց : Կէօթէ իր ՅԱԽՈՒՍԹ ողբերգութիւնը քը-  
սան տարեկան սկսաւ ու վաթսուն տարեկան էր երբ  
աւարտեց :

Սրբագրութեան գերին կարեւորութիւնն օրինակ-  
ներով ցոյց տալէ վերջ , զրասէր պատաճիներուն անուշ  
համարք մը պատճառելու համար , հոս , քով քովի կը  
դնենք մեր է՞ն կարող ու սիրուած քերթողուհի Սիափի-  
լին « Լուսին օք՝ ի՞ր խսկ ձեռքով , տամահակ տարիներ  
վերջ , սրբագրուած :



« Բ Ն Ա Գ Ի Ր Ե »



— Ոզոյն տամ եեզ անհուն սիրով , ո՛լուսնակդ իմ ,  
Առանձնակեաց սրխուր հոգույս դու մըտերիմ ,  
Թէ չըլլայիր դու , եւ փափուկ եռ այդ ըողեր  
Չը զբգուէին սրժոյն նակատն իմ սզասուեր ,  
Դաս իսկ կանուխ դառն արտասուաց մէջ ես , աւա՛ղ ,  
Կը փշչի կեանիս , որ կանքեղ մի է նուաղ .  
Նուաղ՝ այո՛ , եւ զոգ երազ վաղասլացիկ՝  
Մեւ աշխարհիս հորիզոննեն կ'անցնիմ մենիկ :

Քընաւէ զիս ցուրտ կարծեն զուարք կամ անսարքեր ,  
Այլ դու միայն , դու կը տեսնես սրտիս կայծեր :  
Մինչդեռ երկնից անդունդներէն ինձ կը նայիս ,  
Կարծես սրտիս սրխուր պատկերն ի ժեզ ունիս ,  
Եւ անհամար բոլիերն ասեղց բոլած հեռուն՝  
Ամայուքեանց մէջ կը ժրջիս զիւերն ի բուն ,  
Ո՞վ դու լուսնակ , հանի՛ չըքնաղ ես եւ փափուկ ,  
Քո նըօյլներ սրտիս խորհն հաղես արցունք :

Տիեզերաց ողի՞ն ես դու արդեօ , թէ Տէր ,  
Քո հայելոյդ մէջ կը դիտէ զիւր վեհ պատկեր :  
Հոգւոյս համար մի խունկ ես դու աստուածավառ ,  
իսկ աշերուս նոյն ինն էին բուխս Տիպար .  
Այդ անուշ զեղ բոյ եւ ըբնորհ մելամաղձիկ՝  
Ծածկեն լինեւսնս ոգի խոկուն երկնազմեցիկ ,  
Զի զըշացեալ ընդ խոր աղէս հիշ մահացուաց՝  
Խորհրդաւոր դամբաններու ելնես ի յայց .

Եւ բզնոնեաց զբգուել կատար արեւախիս ,  
Փիլոմելեայ սրտում երգոց յար դընես միս .  
Զէ ժեզ հանոյ ոսկեձեղուն նոխին պալատ ,  
Քո սիրելի վայրեն են՝ դաշերն , անտառն ազատ ,  
Յոր հոգի՛ մէծ յանին բաւուր բըփոց ներիւ ,  
Յոր մի մրմունց բողու վրտակ , ծաղիկ՝ Տէրեւ :

Վիշտ են համար մի հրապոյր է, եւ աւերք սեաւ  
Ոգեւորեալ փայլին ի շող լուսոյդ անբաւ :

Մի սիրտ ես դու, ըզգամ ես զայդ, սիրտ ենրբաղի,  
Երազներով, հրցով, տենչով եւ խանդով լի,  
Կամ հեռաւոր գաւառներեն նժդեհ մի կոյս,  
Որ հօդի տակ ծածկես արցունիդ, հառաշդ ու յոյզ:  
Չունիս բարբառ, լուսնակ, այլ ես զիտեմ հանի՛  
Հուր եւ աշխոյժ ենրբողական ի են վառի,  
Այդ սրիուր դեմք ու պերճախոս է բաւական,  
Ինձ յայտ առնել թէ չես ուրիշ աստեղց նրման :

Ես ալ են պէս սրտում եմ, ահ, եւ տարագի՛ր,  
Ինձ համար ալ չունին հրապոյր վայելի պատիր.  
Քեզ տամ ի ձօն հոգիս անբաւ սիրոյս նրան :  
Պատմէ նրմա խորհրդաւոր վրչերդ համայն.  
Նա զերդ իրնար բբրբռալով յասեղց յասեղու՝  
Քո հառաշներ պիտի սիրու ի տիեզերս,  
Եւ յալիտեան կեցած անհուն դարուց վերայ՝  
Միշտ սուրբ սիրոյդ ու երգաբան պիտի ըլլայ :

\*\*

◀ Ս Ր Բ Ա Գ Ր Ո Ւ Ա Ծ Է ▶

— Ողջոյն կուտամ անհուն սիրով քեզի, լուսնամ'կ,  
Ա՛վ մըտերիմ որիսուր հոգւոյս իմ միայնակ,  
Թէ չըլլայիր դուն, և չողերդ այդ փայտայուն  
Չը շոյելին սըլլացքն հոգւոյս երազներուն,  
Փոս մը կըլլար կեանքըս, թափուր և ամոցի,  
Փոս մ'որ մըուալլ դամբաններու լոկ կը նացի,  
Որուն եղերքն ա՛լ չին վլթթիր ծաղիկ և բոյս,  
Ուր կը մոռնայ ցողել արեւն իր արշալոյս:  
Ու կ'անցնէի ըստուերի պէս կեանքին մէջէն  
Քըլլուելով հոն, ուր կը հեծեն, կը հառաչեն,  
Կամ նըլւազած կանթեղի պէս շիշելափառ  
Կը կըքէի ամէն հովի ևս անբարբառ:  
Բայց զուն, լուսնամ'կ, քանի վերէն ինծի ժըպտիս,  
Մըտքիս թըռիչք, աւիւն և հուրք կուտաս սըրտիս.  
Քանի թողած չողերու հոյլն եթերածեմ  
Պատմուհանիս առջին կուշաս երբ կ'ալաչեմ,  
Քու ըզդայուն, սիրով անոյշ սըրտիդ վըրայ  
Տաք արցունքով լեցուած՝ հողիս կը գուրգուրայ:  
Ա՛հ, որքան բարձր ես, որքան սուրբ և ինչ վըսիմ,  
Նըշոյներուդ ներքեւ Աստուածուն կ'երազեմ:  
Տիեզերի ողին ես դուն, թէ ոչ հայլին,

Որուն մէջէն սըրբութիւններ կ'արտափայլին։  
 Գթութիւնն ես կամ դիցուհին դուն Աթենաս,  
 Որ խըրափիթին ու դամբանին կը մօտենաս,  
 Եւ երեմն ալ նոճիներուն մըշտագիշեր,  
 Որոնք աըրառում են ինչպէս մահն ու իր յուշեր։  
 Դուն չես սիրեր ոսկեպաճոյն ճոխ ապարանք,  
 Ոչ թուիշէ սըրանակներ, ամս'ւլ պատրանք.  
 Քու քըմայքդ են անսառն ու գաշտ, սարերն արձակ  
 Ուր կը թողուն վանկ մը հովք, թըռչունն ու ձադ։  
 Վիշտը հրապոյր մ'է քեզ համար, և փոսն ու փուլ  
 Շողերուդ տակ կը փալփալին ինչպէս սըմբռու։  
 Աիրտ մըն ես դուն, ո՞հ, զայն կը զգամ, սիրտ քերթողի,  
 Երազներով, հըմայքներով ու խանդով լի,  
 Կամ մայրիկիդ գիրկէն խըլուած աղջիկ մը կոյս,  
 Որ քօղի տակ կը պարուրես սարմուադ ու յոյզ։  
 Դուն չես խօսիր բընաւ, լուսնա'կ, բայց կը դիտեմ  
 Թէ շատ լալեղ կը աըժգունիս տոտքւան դէմ,  
 Տըխուր նայուածքդ ինձ կը պատմէ տասասապէս  
 Թէ լոկ լոյս մը չես դուն ուրիշ գունդերու պէս։  
 Քեզի նըման ե՞ս ալ ցաւեր ունիմ, լուսին,  
 Զեն հըմայեր զիս ալ կեանքի փառքերն ոսին։  
 Հոգիս թեւ մը միայն կ'ուզէ, կապո'յտ փետուր,  
 Ճառագայթ մը քեզմէ, բեկրեկ նըշով մը տուր,  
 Որուն կառչած վերաթեւեմ իբրե պարիկ

Մինչև բիւրեղ քու ապարանքդ օդապարիկ։  
 Ես քեզի ձօն տամ իմ հոգիս անոր փոխան,  
 Պատմէ՛ իրեն խորհըրդառը իղձերդ համայն։  
 Թո՞դ դունդէ գունդ սաւառնելով մինչեւ հեռուն,  
 Արցունքդ տմբողջ տանի ցըրուէ հովուն, ծովուն,  
 Եւ գարերուն վըրայ կեցած միշտ անխափան՝  
 Բլայ յոււէտ անմահ սիրոյդ քու երգաբան։

---

Սոյն զոյգ մը աղամոնդելոյզ ոտանտողներու՝  
 աչքի զարնաղ լեզուական աարբերութիւնը նկատողոււ-  
 թեան չենք առներ, քանի որ տառը մէջ ժամանակն  
 իր գերը ունեցած է, ու, անշուշտ, պիտի ունենայ  
 գեռ։

Այս երկու քերթուածներու առաջինը՝ դասակա-  
 նուրեան զրոշմը կը կրէ, մինչդեռ երկրորդը՝ տղատա-  
 գրուած է, գրեթէ, այդ կաշկանդումէն։ Առաջինին  
 վըրայ կը թրթուայ, կայսի մը մելանուշ հոգին, որ հորի-  
 զոն չունի տակաւին։ իսկ երկրորդին մէջ կ'ապրի փա-  
 փուկ էտկ մը, որ ա՛լ կապեր ունի, ու չ'ուզեր, ան-  
 կեղծօրէն, հրաժեշտ տակ կալին։ Երկրորդին մէջ, կո-  
 րովի իշխողութեամբ մը, սանձուած է այն կիւս երա-  
 զայնութիւնը, որ, առաջինին մէջ, սեւով մնգուրուած  
 է տմբողջապէս։

Երկուքն ալ ներդաշնակ են : Սակայն երկրորդը՝  
ձեւակերտական կազմութեամբ ու ներքին իմաստով,  
առաջինը կը գերազանցէ : Երկրորդին նմանութիւնները  
տւելի՛ բնական, տւելի՛ նոր, ու տւելի՛ աչքառու են՝  
« կամ նըւաղած կանթեղի պէս շիչելափառ կը կըքէի  
ամէն հովի ես անբորբառ » բացատրութենէն զատ : Ա-  
րովհեան, կանթեղը հովին առջև չի կըիր, այլ կը մա-  
րի : Առաջինին մէջ, տաղաչափական պղտիկ թերու-  
թիւններ կան, մինչդեռ երկրորդին մէջ, այդ մոսին,  
մասնաւոր խնամք մը տարուած է :

Վերջապէս, երկրորդը՝ բառերու կոկիկութեան,  
բացատրութիւններու նորութեան, յանգերու ճոխու-  
թեան ու իմաստներու խորունկութեանն համար, գե-  
րազանցած է առաջինը :



## ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆԸ

1. Նկարագրութիւնը՝ առարկաներու նկարչու-  
թիւնն է, որուն գործածած գոյներն ա'յնքան պայծառ  
ու հարազար ըլլակու են, զիծերն ա'յնքան համաշափ  
ու բնական, և աեսքն ա'յնքան ոգեւոր ու խօսուն,  
որ ընթերցողն ա'լ չսէ, չկարդայ ա'լ, հասկա՝ տեսնէ  
պարզապէս : Հո՛գ է որ զերազանց մատենագիրը կը  
զատարոշուի միջակ հեղինակէն : Մէկը՝ իրերու վրայ  
կը խօսի միայն, մինչդեռ միւսը՝ զանոնք կը նկարէ  
ու աչքերու առջև կը բերէ զիւթանքով մը :

2. Նկարագրել զիսնալը բաւական չէ, պէտք է  
անսարանը ներկայացնել իր բոլոր մանրամամութիւն-  
ներով, բաւական է որ յանկուցիչ ըլլան անոնք : Հե-  
տեւապէս, ճաշակը լաւ ընտրելուն մէջ կը կայանայ  
1) նկարագրուելիք առարկան, 2) անոր աչքի զարնող

1. Ի՞նչ է նկարագրութիւնը : -

2. Նկարագրութեան մեջ նկատի առնուելիք վեց կե-  
տերը որո՞նք են : -

կէտը , 3 ) Նկարագրուելիք աեղին տարածութիւնը , 4 ) նպաստաւոր ժամանակը՝ թէ որ առարկան փոփոխական է կամ շարժուն , 5 ) ներմուծուելիք պարագաները ու 6 ) այն հակապոտիկերները որոնք՝ կրնան զայն աւելի ցայտուն ու սիրուն հանդիսացնել :

3 . Առարկային ընտրութիւնը կախում ունի գըրողին նպաստակին , կրնայ վեր տաճուել տիսուր կամ չնորհալից , ծիծզուն կամ կարեցոյզ տիսակէ՝ անոր յատկացուած դերին կամ անկէ ապառուած ազդեցութեան համեմատ :

5 . Հայեցակէտը՝ որով կը ներկայացուի առարկան , կրնայ աւելի կամ նուազ նպաստաւոր ըլլալ նըկարագրութեան , ուստի պէտք է ոչքի զարնող կէտերը գդալի ընել՝ առաջ բերել ուղուած ազդեցութեան համեմատ : Պօսիւէ , ուզելով ներկայացնել անթերի մարտիկ մը , միայն կը տեսնէ անոր արժանիքը , գործունեութիւնը , դէպքերը գուշակելու , կարգադրելու ձիրքը , վերջապէս անոր հոգեկան ազդեցութիւնը հազարաւոր անձերու վրայ , զորոնք կը լիցնէ իր խանդովը : Մինչդեռ Ժ . Պ . Ռուսոյ՝ ուզելով աշխարհականերու

3 . Առարկային ընտրութիւնն ի՞նչ բանէ կախում ունի :-

4 . Ի՞նչպէս ընտրելու է հայեցակէտը : -

աև փառասիրութիւնը նսեմացնել , անոնց վայրագ կիրքը , մարդախոշոչ ընթացքն ու հոգեստրասուու հետեւանքը միայն կը ներկայացնէ պարզապէս :

5 . Նկարագրութիւնը , աեղին համեմատ , աւելի կամ նուազ , ատրածուն ըլլալու է : Պատմաբանը կը բաւականանայ քանի մը կինառունակ ու ցայտուն զիծերով , որոնք կրնան մտահար ընել ընթերցողը՝ առանց պատմուածքին ընթացքը կասեցնելու : Ճարտասանին համար՝ աւելի մանրամասութիւն ներելի է . սակայն , ան ալ դադրեցնելու է նկարագրութիւնը՝ երբոր տեսնէ թէ , նպաստակին հասած է : Բանաստեղծը , այս մոմին , աւելի ընդարձակ իշխանութիւն ունի , կրնայ ատրածուն հանգամանք մը տալ իր պատկերներուն , որպիշետե ան երեւակայութեան հետ կը խօսի : Այսպէս , Սոլուսոն՝ իրը պատմորոն , կարուկ ու բացուով ոճով ու Ռուսոյ՝ իրը ծշմարիտ ճարտասան , միծ գիծերով մեղի կը ներկայացնեն այն սոսկումները , զորոնք իրենց ետեւէն կը բերեն պատկերազմները , իսկ վիրզի՝ երկար տողերու մէջ , կը ցուցադրէ անոնց տիսուր ու ահաւոր մանրամասնութիւնները : Դիւրին է զգալ թէ , ասոնցմէ իւրաքանչիւրը պատշաճ ատրածութիւնը տուած է իր նկարագրութեան : Թէ որ Սա-

5 . Նկարագրութիւնն ի՞նչ տարածութիւն ունենալու է :-

լուսդոս ու Ռուսայ քիչ մը աւելի երկնշնէին զայն՝ իւրենց տրամաբանութիւնը նուազ կորովի պիտի ըլլար, ու վիրդիլ եթէ անձկացնէր զայն՝ իր երեւակայութիւնը գոհացուցած պիտի չըլլար:

6. Ընտրել գիտնալու է այն պարագաները, որոնք պարտին կազմել նկարագրութիւնը: Պէտք չէ աւելորդ մանրամանութիւններով խճողել զայն: Շաթովլեան՝ Մէքասէպէի իր չքեղ նիշարագրութեան մէջ, ամսնէն հիառանձ պատկերները մեր աշքերուն ընծոյելէ վերջ, կ'առելցնէ. — «Երբեմն, ամերիկեան վայրենի եղ մը, առորիներով ծանրաբեռնուած, լողալով կը պատռէ աւելուկերու, ու կուգայ պատկել Մէքասէպէի մէկ կողիին իիքները, ու կուգայ պատկել Մէքասէպէի մէկ կողիին իրարձր խոռուուն մէջ: Չոյդ մը մահիկուն և եղջիւրներով զանելուած ճակտին ու բազմամեռյ սիկուսան րով զարդարուած ճակտին ու բազմամեռյ սիկուսան մօրուքին համար, զայն պիտի կարծէիք մոնչուն աստուածը գետին, որ գոհունակ ախնարկ մը կը նետէ իր կոհակներուն մեծութեանն ու ափերուն վայրենի առաւտութեանը վրայ :

Այս պարագան շատ քիչ կարեւոր է, ասանկ ընմուծուելիք պարագաները:

6. Ի՞նչպէս ընտրելու նկարագրութեան մէջ ներմուծուելիք պարագաները:

տիկա՝ ինչպէս կ'ըսէ Պուալո, ուշագրութիւնը կնցնել է շատ ունայն առարկաներու վրայ: Նկարագրելը՝ բոլոր մանրամանութիւնները կուտակնել չի նշանակեր, որչափ որ ալ ճշմարիտ ըլլան անոնք, այլ՝ ընտրել Մն ցայտունները ու առաջնաց վայելուչ տարածութիւնը:

7. Հակագրութիւնը, բոլոր զարդերէն աւելի, կը գեղեցկացնէ նկարագրութիւնը: Զէ թէ միայն ձեւով ու զոյնով ներհակ պատկերներու մէջ իրար կ'արժիցընեն, այլ՝ միենոյն պատկերին մէջ: Եցափ ու սառւերի այդ խառնութզը՝ կը զառէ առարկաները ու կը բորձրացնէ զանոնք պնդարէն: Մեծ զրագէտները միշտ գիտցած են զանել այդ երանաւ հակապատկերները, որոնք, կարծես թէ, անոնց գլցին տակ կը ծնին: Սակայն, պատկերներու այդ հակագրութեան մէջ, պէտք է նայել որ սառնաց այդ խառնութզը ներդաշնորհ ըլլայ: Անո՞ր համար այնքան անուշ է նուազը ականջին ու ծխածանը աշքին՝ որովհետեւ ձայներն ու գոյները ներդաշնորհ խառնութզը մը կը յարազօգին անոնց մէջ:

8. Վեց տեսակ նկարագրութիւն կայ: 1) Ժամանկոր, 2) Տեղագրութիւն, 3) Ցուցանկոր, 4)

7. Ի՞նչ բան աւելի կը բարձրացնէ նկարագրութիւնը:

8. Քանի տեսակ նկարագրութիւն կայ:

Բարքի նկարագիր, 5) Դիմոգրութիւն և 6) կենդա-  
նի նկարագիր :

9. Ժամանկարը կը յատկանչէ դէպքի մը այն  
բնական, բարոյական ու մարդկային երեւոյթները,  
որոնք կը ներկայանան նոյն այդ պահուն.

—« Արեւուն ծագումէն առաջ բարձր աեղ մը  
ելլենք. հրեղէն սլաքներ առջեւն արձակելով կը  
տեսնուի որ հետուէն իր գալուստը կ'իմացնէ : Հը-  
րոյցիւցներ կը սաստկանան : Ամբողջ արեւելք բոցե-  
րու մէջ կ'երեւի : Հետեւապէս, լուսաւորին երեւալէն  
շատ առաջ անոր երեման կը սպասէ մարդ, ու ամէն  
վայրկան կը կարծէ տեսնել անոր ծագումը : Հուսկ  
ուրիմն կը տեսնուի հրավառ կէտ մը, կը սրանոյ  
փայլախտար, ու շուտով ամբողջ միջոցը կը լիցուի  
անոր լոյսով : Խաւորին քօղը կը պատուի կ'իյնայ :  
Մարդ վերատին կը ճանչնայ իր բնակարսնը ու գեղեց-  
կոցած կը գանէ զայն : Կտնահները նոր զօրութիւն  
զգեցած են գիշերը, Նորանշոյլ տիւն՝ որով կը  
լուսուորուին ու առաջին ճառագայթները՝ որոնցմով  
կ'ոսկեցօծուին, զանոնք երեան կը բերեն ցողի շող-  
շողենի ցանցով մը ծածկուած, ուրիէ լոյս ու երանգ-  
ներ կը ցոլանան աչքերու : Թռչունները պար կը կազ-

9. Ի՞նչ է ժամանկարը : -

մնն ու կ'ողջունեն միաբերան կեանքի Հայրը : Այդ  
պահուն ոչ մին կը լոէ : Տակաւին տնոնց ճռուողումն  
աղօտաձայն, յամբ ու քաղցրագոյն է քան տուլնջեան  
մնոցած մասին մէջ : Այս ամէն իրերու գործակցու-  
թիւնն՝ զգայարանքներուն կ'ազդէ թարմեւթեան տը-  
պաւորութիւն մը, որ կը թափանցէ մինչև հողին : Կէս  
ժամու համոյութիւն մըն է տափկայ : Այսչափ մեծ,  
այսչափ գեղեցիկ ու այսչափ հեշտալի տեսարան՝ ոչ  
զոք կը թաղու առանց յուղման :

10. Տեղագրութիւնը կը նկարագրէ տեսարանի մը  
աեղը՝ տաճար մը, պալտա մը, դաշտ մը, ձոր մը,  
անտառ մը ևալին .

— « Յատք երկինքի տակ, պերճութիւններու մէջ  
թաղուած օրերուս, աղու թերխաշ միշողութեանս մէջ,  
յուէտ վառ մնացած էր Քէօնքի սիրուն պատկերը՝  
անուշ անուրջի մը աղուորութիւնովը օծուած : Երե-  
ւակայութիւնն՝ մոգական լուսաւորի մը պէս, ոչ-  
քերուս առջին կը հայլիցնէր այդ գեղանի գըզ-  
եակը, որ սարահարթի մը կառուցին թառած, իր  
ճոխ կուրծքին նկարէն պերճանքը կը ցուցադրէր զե-  
ղեցին սիրահար հոգիներու հանգէպ : Իր սոքերուն  
տակ աղուորիկ ձոր մը կը փառէր, որուն զոյգ կազ-

10. Ի՞նչ է Տեղագրութիւնը : -

ըլն ի վեր կը մազլցելն՝ յստակ վտակներու կտակոյտ ժապաւէնովը բաժնուած տուներ, սիրուն վլլաներու պէս, ծառերու և ծաղիկներու թաւ թաւիչներուն մէջ կորած: Զորի մնարին վերեւ կը գտնուէր Քէլմէր, զուլու ջուրերու, բնական լճակներու, փրփրու ջըրվէժներու, վարսագեղ ծառերու, ծարտարաբուհատ ջաղացքներու, ինկարոյր օդերու և մաքուր սէրերու այդ անրջային վայրը՝ որ Հեղուեսական տեսաբանները կը միշեցնէր:

Յանեակ տարիներ վերջ, վերադարձիս, Քէջօթի սիրուն դէմքը թումակոծ, գոյնը նետած, կուրծքը գողած, ու քամակը՝ տարիներու բնոին տակ ուռուծ գտայ: Բոյց, ո՛րքան ուրախ էի նորին սեւմերուս: Մանկունակ կեանքիս անուշիկ յուշիկներու կծիկը քոկուիլ սկսու մէկն: Տուներնիս այդ ձորին մէջն էր: Գարունը՝ կանանչ գորգերուն վրայ, ուղերուն ու զառներուն հետ, կը ցատկուեի խենդ խօլ: Տաքուկ վրատաներուն մէջ, տմառը՝ երկշուա ձուկներուն քով, կը լոգնոյի կուշտ կուշտ: Աշունը՝ պարաէզներուն մէջ, թռչուններու պէս, ծառէ ծառ կը թռէի՝ երդը կառուցիս, ու ձմեռը՝ պղափիկ ընկերներով, ձիւնէ զնդակ կը խողայի մասներս կասկապաւտ: Խսկ արեւոտ կիրակիները, Քէջօթի կուշտը, հովուա հովանուատ տնդ մը նատած, հանիս հմայքուա նեբեարներ պատմած էր շտա հեղ:

Ինձի համար, կարծես, ա՛լ մարմառուրած ողիք մըն:

Էր այդ հալւոր դգեսկը: Ուստի, իւրովի ըսի: «Վրո՞յի, պարտքդ կտաարէ՛: » Աւ քանի մը այցով իր ծերութիւնն յարգած ըլլալու զովութիւնն զգացի: Օր մը սուկայն, սուր սորտուա մը անցաւ մէջէս: Փլատակներու կրյու մը մնացեր էր իրմէն: Ամիսներ եաքը միայն տեսոյ, որ, Քէջօթի ամիւններէն, ուր Փէմիկի մը պէս, ծարտարաբուհատի ծաղիկ՝ քարտակիբա ընդարձակ շէնք մը ծներ էր, Սերտատիոյ հիմուկուան մերեպը Սինախն:

11. Ցուցանկաբը՝ հրդեհի, ձիարշաւի, փոթուիկի, ոլսի, պատերազմի, ժողովի, հանդէսի, վերջապէս մասնաւոր իրովութեան մը պատմութիւնը կ'ընէ ա՛յն քան իրական գոյներով, որ, կարծես թէ, իրերը աչքիդ առջեն կ'անցնին.

— « Կէս զիշեցին մէջ, երկինք անսովոր պայծառութեամբ մը կը փայլի արենագոյն, յուստահատութեան ձայներ կը լուռին. — Հրդեհն կայ. — բացեր՝ դժոխային բազմազլուին ձիւաղի մը իժախտիւ մազերուն նման՝ կ'ողորին վեր կը բարձրանան ու կը միզուն եթերացին կոմարը: Հրեղէն գետ մը ողոգեր է թաղն ողջոյն, կը վազէ միմասէին իրը վիշապ գալարուն: Իր առջեն կ'ընթանան արհաւիրքներ: Իր ժանիքն՝ իրրե թոյն՝

11. Ի՞նչ է ցուցանկաբ:

չուրջն աղէտաք կը ժայթքէ : Անյաղթելի է տարրն անուզոք : Այր ու կին, մանուկ ու ծեր, ահաբեկ խուռնընթաց կը փախչին առջեւէն՝ անոր համայնածախ կատաղութեան յանձնելով իրենց յարկին ընտանի : Իւրաքանչիւր ակնարկի մէջ՝ տուն մը կը կործանի ահաւոր շուռչմամբ : Երջանկաւթիւն մը կը թռչի, ընտանիք մը կը փէխի :

Աղեխարչ գոչիւններ կը խառնուին բոցերու մը ուշիւնին հետ և քսամնելի համանուագ մը կը կագմնի : Ու այս գոչիւններուն մէջ ձայներ կոն, որ ի զուր «օգնութիւն» կ'աղաղակին : Ահ, թշուառներ են, որ բոցերու հետ կը կոռւին, և սակայն կոյր ու անսիրտ առուրը՝ կը լափէ զանոնք ու կ'անցի : Բանի մը ժոմ յետոյ, հրդեհը կը հանդչի որպէս մի աշխարհակոլ, որ կը գտղրի յոզնած այն տւերդեխն՝ որոնցմավ իր քայլերը նշանակեց : Աւերակներու զէղեր և ծխաչունչ մսիրակոյտեր միայն կը մնան անկէ՝ որ գիւղ մըն էր զուտրիթ : Հսո ու հոն, սղափետուր բուերու նման, թշուառներու խումբեր կը ահսնուին՝ սոսած քարացած իրենց տուներու մոխիղներուն տոջե : Ու կը հարցնեն իւրօվի թէ հուրին եղեանազործ ցաման պահանան ի՞նչ է և թէ ի՞նչու հիմա իրենց զըլիսյն կը պտկաէր հանդառեան տեղ մը, մինչ պտհ մը առաջ ընտանիքի յարկին տակ կը քնանային խաղաղ, անգէտ ու երջոնիկ :

Ո՞չ, գէթ, երբ ընտանիքի հայրը նայի իր բունազիրկ ձագերուն վրայ, որ, տիսուրու կը ճուռն իր չորս դին, ամբո՞ղջ դաներ գանոնք . որովհետեւ, յաճախ, այդ մոխրակոյաները գերեզմաններ են նաեւ . . . :

12. Դիմարզութիւնը կը նկարագրէ մարդու մը, կենդանիի մը ու թռչոնի մը արտաքին երեւոյթը, կերպարանքն ու ձեւը .

— «Ահա հագու, հեծաւ, զուարթացաւ Վարդան՝ արեւէն աւելի ցանկալի և ապասելի այն օրը՝ ուր իր սիրելիներուն ու ամէնուն տչքերը ոչ այնքան թշնամիներուն բաղմութեանը վրայ սոսկմամբ կը նայէին, որքան սիրով կը դառնային այն բարձրասուր կաթողիկէի ձեռվ շիկակարմիր վրանին, որուն զրան վերեւ ոսկի տրծուին թեւատրած և չորս բալորը կարմիր - կանոնչ - սպիտակ գրօշներ հովէն ծալլուելով ու բացուելով՝ կարծես ծոփ ծոփի տուած՝ Վարդանը կը հրաւիրէին :

Յանկարծ վրանին փեղկերը վերնալով բացուեցան . թիկնապեաներ և սպաներ, հեծեաներ և հետեւակներ՝ վայլ վայլ զէնքերով իրեւ ամպէ մը սկսան դուրս թափիլ, և խումբ մը ծաղկողգեստ կայտառ երիտասարդներ՝ քսանընինդ տարիէ իվեր լուած ձայն մը ձը-

գեցին, որոտալուը, տհաւոր, վսիմ և քաղցր ձայն մը, որ մեր յետին Արշակունի Արտաշէս թագաւորին ու օրէն իվեր չէր լուսած . . . : Արքունական երաժիշտներու դա՛մն էր որ այն օրը Վարդանին վրայ կը ճանչար Հայոց թագաւորը, առաջնորդը, յոյան ու փառքը: Եւ երբ մեծամեծ սակեփայլ դալարուն և անգալար պղինձաերը լոյնաբոլոր բերաննին երկինք շբակած՝ իրու երկայն հաւատչանքներէ ետքը՝ հայկական պատերազմի եղանակը հնչեցին, ո՞հ, բոլոր բանակը, գետինն ու լեռները թնդալով, դոփելով՝ որուացին «Փա՛ռք հայոց, սուրբ սպարապետ, Վարդան քաջ»: Ու ահա՛ եշեւան եկաւ Քաջն Վարդան, Կարմիր Վարդան, ճաւագայթներուն ետեւէն դուրս վազող արեւուն պէս, իր Նախապապուն Մուշեղին նման ճերմակ, ճարտառէկ, ճախրամաց, բարձրապինչ բարձրապիտինչ ձիուն վրայ յարմարած՝ քան թէ հեծած կամ հասած, իրեւ եզեկիելեան անուի մը վրայ հանդչած՝ թնթեւութեամբ ամէն դի կը դառնայ, կը թռչի, կը հասի:

Ասկելատան ործաթակուռ սպասազինութեան վրայ ձգած է մեծ ծիրանի ու սակեթել սամոյրօձիկ վերարկուն, զոր արեւակերպ ականակուռ ապիչակ կամ ճարմանդ մը կուրծքէն վեր կը միացնէ. օղակներէն յաշինթներ կախուած են. մինչեւ նոնազոյն կօշիկները կ'իջնէ: Գլուխը արծաթախտան սաղաւարտ՝ ոսկեքանագակով, որուն կունակէն դէպի գաղտթը

ոսկի արծուի մը կոյ, և վարի եղերքը բոլորած պըստակածն. թագ մը, անոր վրայ ալ պղուած բոլոր գերազոյն իշխանութեան նշանը՝ աշխարհաւանդ ըսուած հանգոյցը, որուն ծայրերէն ցցունազարդեր ուսերուն վրայ կ'իջնէն: Բայց արդարեւ ահասութեան արժանի մասը՝ այդ հանգոյցին ներքեւն էր, բալորակերպ, կարմրոյտ, զրեթէ ճառագայթարձակ դէմք մը, նման Եղիական Արամազդին, բայց ամպրոպացին աչքերով:

Խաչղլուխ ու խնձորզլուխ ձողերու և նիզակներու վրայ կը ծածանէին բաց եռագայն զրօշներ և զանազան գոյնով ու նշանով վասեր՝ Մամիկոնեաններու տէրութեան, Հայոց սպարապետութեան և Յունաց սարատելութեան, զորս ուրախութեամբ ողջունելով վաթսունըից հազար բերան, Պարմից անհուն բանակին և անձունի փիղերուն ձայնն ալ կը խափանէն պահ մը: Վարդան առաջ անցնելով իր սպաներուն գունդէն, մէկ ծայրէն մինչեւ միւսը կը թռչի, ողջունելով, խրախուսելով, զրեթէ նոր ոյժ մը փչելով, և . . . նշան կուտայ պատերազմը սկսելու: »

13. Բարքի նկարագիրը՝ անձի մը առաքինութիւնները կամ մոլութիւնները, բորեմասնութիւնները կոմ թերութիւնները կը նկարագրէ: Ասիկա աւելի

13. Ի՞նչ է բարքի նկարագիրը: -

պատմութեան կը վերտրեիք : Պատմուածքի յատակութեան օգտակար է ծանօթացնել այն անձերը , որոնք մեծ աղդեցութիւն ունեցած են դէպքերուն վրայ : Պատմաբանին ու ճարատասանին նկարագրութիւնը անո՞վ կը զանազանուի , որ առաջինը աւելի սեղմ կ'ըլլայ ու ճշմարտադատ : Մէկուն նկարագրութեան հիմը՝ ճշմարտութիւնն է , իսկ միւսինը՝ ճշմարտանմանութիւնը .

— « Այս միջնորդին , Հոգեստիպառս ներս մտնելով կը  
քոնէ Պրոտեսիլասի սուրբէն , ու թագաւորին կողմէ կ'ի-  
մացնէ թէ , զինք Սամսո պիտի տանի : Այս խօսքերուն  
վրայ , այդ պալտատականին բոլոր ամբարաւանութիւնը  
կ'ինայ , ժայռի մը պէս , որ կը գրթի սեպացած լիբան  
մը ծայրէն : Ու կը նետուի Հոգեստիպաթի ոտքը , կուլայ ,  
կը պաղատի , կը թոթովիէ , կը դոլայ , կը զրկէ ծունկ-  
ուըները ա՛յն մարդուն՝ զոր երբեմն արժանի չեր սեպեր  
իր մէկ նայուածքովը պատառելու : »

14. Կենդանագիրը տարբեր է բարքի նկարագրեն։  
Առաջինը կը նկարագրէ մամնաւոր անձի մը բարքը,  
իսկ երկրորդը կը խօսի ընդհանուր բարքերու վրայ։  
Մէկը յատուկ է պատմաբաննին, իսկ միւսը՝ երգիծաբան  
քերթողին։ Ճարտասաննը՝ այս երկու նկարագրութիւնն  
ու կրնայ ընկել, իւրաքանչիւրին մամնաւոր սկզբունքը

*ները յարգելով.*

— « Ահափոքէ քաղցրաբարոյ է , պարզ ու խելտցի : Աշխառութիւնը չ'արհամարհներ : Կանխատես է ամէն բանի ու նախահոգ : Գիտէ լսել ու գործել առանց աճապարանքի : Միշտ զբաղած է : Բայց ոչ երբեք կը տագնապի : Որովհետեւ ամէն բան յամանակին կ'ընէ : Հօր առն բարեկարգութեան փառքն իրեն է : Անով աւելի՝ կը փայլի , քան իր գեղեցկութեամբ : Թէպէտ ամէն բանի հոգ կը առնի , թէե իրեն յանձուած է խըրասաել , մերժել , խնայութիւն ընել , բաներ՝ որոնցմով բարեթէ բալոր կիներն ատելի կ'ըլլան , ամբողջ անեցինեղիթէ սիրելի եղած է սակայն . որովհետեւ վրան ոչ կիրք կ'երեւայ , ո՛չ յամառութիւն , ո՛չ թեթեւամսութիւն և ո՛չ ալ անձնահաճ կամք , ինչպէս ուրիշ կինեղուայ , միտքը միտքը կը հասկցնէ : Աւրու վրայ , Մէկ նայուածքով միտքը կը հասկցնէ : Աւմէն մարդ կը վախճայ անոր տհաճութիւն տալէ : Որոշ հրամաններ կուտայ , ու կարելին միայն կը հրամայէ : Քաղցրութեամբ կը յանդիմանէ , ու յանդիմանած ժամանակ՝ սիրո կուտայ միանգամայն : Հօրը սիրան իր վրայ կը հանգչի , ինչպէս ճանապարհորդ մը՝ որ արեւուն ջերմութեան հոգին բերանն եկած՝ շուքի սալկ , կակուղ խոսին վրայ կը հանգստանայ : Միտքն , ինչպէս նաև մարմինը , երբեք մասաի զարդերով չի զարդարել երեւակայութիւնը թէե վառվուն , խոհեմութեամբ անձուած է սակայն : Հարկ եղած ժամանակ միայն կը

իսօմի: Ու եթէ բերանը բանայ, քաղցր համոզովութիւնն ու անպաճոյք չնորհքը քթունքներէն կը վագեն: »

15. Իսկ Զուգակշութիւնը կը կայանայ երկու անձերու և երկու իրերու միջև գանոււած նմանութիւնները կոմ տարբերութիւնները նկարելուն մէջ.

— « Պէշիկթաշինան, իրր բանտառեղծ, Ալիշանէն անմիջապէս յիայ կուգայ, որ հին և նոր հայոց տառչին քերթողն է թերեւս:

Թէ բանտառեղծութիւնը մաքին զինովութիւնն է, ուրիմն ինչ աւելի հետաքրքրական քան իրուրու քով քերել և բաղդառել երկու մեծ զէնովներ, այսինքն երկու մեծ քերթողներ, որպէս Ալիշան և Պէշիկթաշինան:

Երկուքն ալ բանտառեղծ են այն ոսկիէ վանդակին մէջ, որ կը կոչուի « ոտանտեսոր »: Այն արծիւ է, միւսը՝ աղաւնի: Վանդակիը, զոր արծիւը նեղ կը գանէ, լայն է աղաւնիին: Բւշ արծիւը արխառու ծ է ինքն իր մէջ ամփոփուիլ, աղաւնին հնա ապատ կը շարժի: Ալիշան իփս ու հոծ իմտաներով կը յնու իր առղերը, Պէշիկթաշինան լայն ասպարէզ կուտայ իմտաներուն, և ինչ որ մի առղով կը բացտարէ արծիւն Ալիշան, սա բաղմաթիւ առղերու մէջ կ'ընդլայնէ զան մելմիկ:

15. Զուգակշութիւնն ի՞նչ է: -

Երկուքն ալ կ'երգեն: Ալիշանի երգը զոռում, Պէշիկթաշինինը ճուլիւն է: Մի ջրմէժ է Ալիշան, ու առնալով ժայռէն վար կը նեառւի, փրփուր և կոհակ կը ժայթքէ դէպի երկին, և քարերը ծեծելով, խութերու վրայէ ցատկելով կը վազէ տհեզամառնչ, կարծես մի յաւիսնական խոշընդուի դէմ կուռելով, հայնոյելով, քարձրէն վար կ'ոսանու, աւելի՛ վեր թռչելու համար. և այս ելեէջը՝ իր քերթուածներուն յատակագիծն է: Պէշիկթաշին մի առուակ է, որ իսամն տակ գրզեւելով կը սահի, չինոսիր՝ կը ծուալի, մերթ հոս, մերթ հոն մի արեւի ճաճանչ կը հաւաքէ իր ծոցին մէջ և գարձեալ մարզերու առկ կը թաքչի աննշան, ու մի ուրուն առուերի պէս՝ հեղուշուժ բեկբեկներ յօբինելով, ինք իր մէջ կը խայտայ:

Ալիշանի քնարը սեւ պատանէի մէջ թաղուած է կիսովին. կրօնաւորի պատանքն է այն, որ, իրր անկողին Պրոկուստի, բանտառեղծին խանզը կը ծայրատէ: Պէշիկթաշինն չունի այս նախակապը: Աւասի, երր Պէշիկթաշինն Աստղիին կը նայի, Ալիշան հասաչելով Արեգին կը դաւնայ:

Երկուքն ալ ունին հանձարի մեծ աչքերը, որոնց մով խորերու մէջ կը յառին անդադար: Կարծես Աստառեած վեհութեան կիթքը կը դրոշմէ այդպիսի բիրերու վրայ, ուսնք մի բացխափիկով և մի հշիսով՝ ո՛վ զիտէ քանի՛ անհուն խոհեր կը ծրարեն: Անդութիւն հանձարներ,

որոնք կը հաւաքեն ինչ որ գեղեցիկ, ինչ որ գսղարիկ,  
ինչ որ վսեմ է . կը կապտեն բնութիւնը, և ապագային  
ոչ ինչ կը թողուն կոյս . անյագ մեղուներ, որոնք  
անձնիւր վարդի հիւթը կը ծծն, չոր թերթեր սիայն  
կտակելով յաջորդներու . . . :



### ՊԱՏՍԽԱՆԱԾՔ

---

1. Պատմելու կարողութիւնը՝ ամէնէն հազուա-  
զիւտ ձիրքերէն մէկն է, զոր քիչեր ունին, թէև շատնր  
ունենալ կը կարծեն աղիսարար : Բաւական չէ որ իրե-  
րն արժանի ըլլան լսուելու կամ կարդացուելու, պէտք  
է նաև որ բացատրուած ըլլան անոնք՝ հաճելի, հրա-  
հանգիչ ու սրտագրաւ ձեւելով :

2. Միութիւնը նուալ կարեւոր չէ պղտիկ զը-  
րոցներու՝ որչափ մեծ չարադրութիւններու մէջ : Ա-  
ռանց միութեան, ուշադրութիւնը առասամօրէն կը ծր-  
փոյ շատ մը տառիկաններու, մէկէ աւելի անձերու և  
բողմաթիւ գործողութիւններու միջե, ու հետաքրքր-  
ութիւնը, բաօնուելով, կը մարի : Սակայն, տիկա-  
ըսել չէ թէ պէտք է երկրորդական գաղափարին համար, ցա-  
մաքութեան մէջ զլտորի : Երկրորդականները, երբոր  
լու ընտրուած ըլլան, ո՛չ միայն ամբողջութեան շահուն

- 
1. Պատմելու կարողութիւնը հասարա՞կ բան մըն է :
  2. Պատմուածին մէջ, միութիւնը կարեւո՞ր է :

չն վետակը , այլ համեւ կը նպաստեն անոր : Անոնք հա-  
ճելիօրէն կը հանդչեցնեն միտքը , կամ զայն կ'արթնցնեն  
այն պահուն , երբ հակապահերներով դուրս կը ցայ-  
տեցնեն զիխաւոր գործողութիւնը : Պատմողին աչքաւու-  
յառկութիւններէն մէկն է անշուշտ միութիւնը դնել զա-  
նազանութեան մէջ :

3. Իրողութեան ծագումը հանջնալու է՝ պատմը-  
ուոծքը մշուշի մէջ չձգելու համար : Սակայն , շատ  
հեռուները երթալու չէ : Կը պատմէի , յաձախ , որ գը-  
րողը խորասուզուի երկար կանխարանութիւններու մէջ՝  
առանց վայելուչ ընդացնումը տալու բուն իրողութեան :  
Որձատի մը գողցուիլը պատմելու համար , պէտք չէ  
վերանալ մինչեւ քառոր , աշխարհի ստեղծումը ու կա-  
ռավարութեան հաստատուիլը : Ենթիմէկն պէս ըսել  
տալու չէ . « վասատարա՞ն , անցնինք ջրհեղեղին : »

4. Սակայն , երբեմն ալ կարեւոր է իր պատմու-  
թեան նախադասել կանխարայն պարագաներ , առանց  
որոնց լաւ պիտի չհասկցուէր ա՞ն : Աւրեմն , ըսելու է  
դանոնք համառօտակի՝ անկատար ժամանակի գործածե-  
լով : Ժամանակի փոփոխութիւնը ցոյց կուտայ թէ , ո՞ւր

3. Իրողութեան ծագումն յիշել պէտք է :

4. Երբեմն հարկ չըլլա՞ր կանխարայն պարագաներ-  
իշել : -

կը վերջանալ կանխարանութիւնը , և ո՞ւրէէ կը սկսի  
բուն իրողութիւնը :

5. Իրողութիւնն աւարտելու է , այսինքն պատ-  
մութիւնն ըսելու է ամէն բան , զոր միտքը չէր կրնար  
դիւրին մը զանել : Նախառակին դէմ թերանալ է , դրու-  
թիւնն ակած առնեն հետաքրքրութիւնը գրգռել , ու  
զայն չգոհացնել՝ աւարտելու պահուն :

6. Պատմուածքն երեք բան կը պահանջէ . Գիւտ ,  
Շարակարգութիւն ու զարգարելու կերպ : Պատմուածքի  
յատկութիւններն են , Սեղմութիւն , Յստակութիւն ,  
Պարզութիւն ու Հետաքրքրութիւն :

7. Գիւտն է նիւթին ընտրութիւնը , որ իւապէս  
մեծ արժէք ունի : Պէտք է յորմար նիւթեր սրոնել ,  
անանկ որ կրնան հաճելի ըլլոլ ընթերցողին ու շահու-  
զրգռել զայն : Պատմուածքը հաճելի է , երբ կը զբայցնէ  
ու կը զուտրացնէ միտքը , շահեկան կը հանգիստայ  
ա՞ն : Երբ կը շարժէ կամ կը զոհացնէ մեր անձնական

5. Իրողութիւնն ամբողջապէս ըսելո՞ւ է :

6. Պատմուածքը բանի՞ բան կը պարունակէ եւ ի՞նչ  
յատկութիւններ կը պահանջէ : -

7. Ի՞նչ է գիւտը եւ ի՞նչ կը նշանակէ տեղական գոյն  
բառածը : -

փափաքներէն կոմմ կիրքերէն մէկը : Նիւթի գիւտէն ետքը, պէտք է անոր տեղական գոյնը պահել, այսինչքն այն նրբերանդը՝ որ կը վերաբերի այն ժամանակն՝ ուր այդ իրողութիւնը կը պատահի, այն ժողովուրդին՝ որուն քով տեղի կ'ունենայ ու այն անձեռուն՝ որոնք կը մասնակցին տառոր :

8. Այսպէս, երբ պատմուածք մը շարադրել ուզուի, պէտք է կանխապէս ճանչնալ այդ աղդին բարքը, այդ մարդուն սիրող ու գատարակութեան աղդեցութիւնը, զէպքերու սովորական ընթացքն ու պարագաներու դերը, ապա՛ Ե՞ն պղտիկ մանրամանութիւններուն մէջ պէտք է գատորոշել անձեռու և իրերու առանձնայտակութիւնները, որոշելով տառնց մէջէ անոնք որ սովորական են ուրիշ էտիներու ալ, վերջապէս հասկնալ այն յարաքերութիւնները՝ զորոնք ունին մարդերու նկարագրին, պէտքերուն, կիրքերուն, ճակատագրին ու սովորոյթներուն հետ : Առանց տառնց, շարադրութիւնը չ'ունենար ճշմարասանմանութիւն, հետաքրքրութիւն, օգտակարութիւն ու համովութիւն :

9. Բոււական չէ պատմուածքի մը նիւթը գտնել

8. Պատմուածքի մէջ ա՛լ ի՞նչ բաներ կ սրեւոր են : -

9. Նիւթը գտնելին վերջ, ի՞նչ բան կ սրեւոր է : -

իր զլիաւոր պարագաներովը, պէտք է զայն ներկայացնել նաև յանկուցիչ կերպով : Այդ ալ Շարակարգութեան դորձն է :

10. Շարակարգութիւնը՝ Գիւտի միջոցով հայթայթուած բոլոր մասերը դասակարգելուն մէջ կը կայսարական շահեկանութեան ու բնութեան համեմատա : Մաքին բեղունութիւնը կը կայանայ Գիւտին մէջ, իսկ իսհականութիւնն ու գատողութիւնը՝ Շարակարգութեան մէջ : Յաճախ իրողութիւնը, ինքնին, անկարեւոր կ'ըլլայ, այդ ատեն, արտեն ամն է որ պիտի արժեցնէ անսուարեր ու թեթև պարագաները՝ անոնց յարմար տեղն ու դերը ստեղծելով :

11. Շարակարգութիւնը կը պարունակէ երեք մաս՝ Առաջաղբութիւն, Հանգոյց և Լուծում :

12. Առաջաղբութեան նպատակն է միաքերը պատրաստել : Ուրեմն, պէտք է որոշակի ձշղել տեսարանին տեղը, լաւ ճանչնալ անոր անձերը, ու բացատրել նկարագրուելիք գործողութեան կալեւոր նախընթաց ները :

10. Ի՞նչ է Շարակարգութիւնը : -

11. Քանի՞ մաս կը պարունակէ : -

12. Առաջաղբութեան նպատակն ի՞նչ է : -

13. Առաջադրութիւնն յստակ ու պարզ ըլլալու  
է: Յստակ կ'ըլլայ ա՞ն, թէ որ կարեւորը միայն ըստու,  
առանց ծանրաբնոնելու զայն, նիւթը բացատրելու  
պատրութիւնն տակ, ունայն մանրամասութիւններավ,  
ուր ուշադրութիւնը՝ բաժնուելով, կը ցնդի: Երբեմն  
գրողներ, նիւթին մէջ մխուելէ տառաջ, կը դարձդարձն  
ամէն կողմ, այն ճամբարզին պէս, որ չգիտեր իր ուղին:  
Առաջադրութիւնը կը ծնի նիւթէն, ինչպէս ծաղիկը՝  
ցօղունէն: Առաջադրութիւնը պարզ ու համեստ բլա-  
լու է: Մարդ կրցածը միայն պէտք է խոսանայ: Ա-  
սիկո՞ է ինքզինք բարձրացնելու միջոցը: « Լեռն ահո-  
գին՝ ծնուր մէկ մուկ չնչին ըսել» ասուու չէ: Այսպէս կան  
կարդ մը զրողներ որո՞ք՝ զուտրձալի զրայց մը հը-  
րամցնել խօսանալէ վերջ, գուհիկ խօսքիրով մը կ'ա-  
ւարտն զայն:

14. Հանգոյցը այն արուեստն է, որ կապակցու-  
թեան մէջ կը դնէ զանազան ու մասնական իրողութիւն-  
ներ՝ որոնցմէ կը բաղկանայ զործողութիւնը, կամ տար-  
բեր անձնաւորութիւններ՝ որո՞ք զեր մը կը խաղան  
հոն: Պատմուածքին հետաքրքրութիւնը կտխում ունի  
այն կերպէն, որով ատոնք իրարու քով կը խմբուին:

13. Առաջադրութիւնն ի՞նչ յատկութիւն ունենալու է:

14. Ի՞նչ է զործողութեան հանգոյց ըսուածը: -

Պէտք է յապաւեկ ամէն մանրամասութիւն՝ որ կը վը-  
նասէ գործողութեան զնացքին ու գերին, մանաւանդ  
կարելի եղածին չափ, սքողկու է բուն վախճանը: Ո-  
րովհետեւ, անգում մը որ գուշակուի ասիկա, ա՛լ կը  
խուսափի անակնկալին հաճոյքը՝ ունկնդրին ու ագդե-  
լու հաւատագը՝ գրողին համար: Պատմողին ատակու-  
թիւնը՝ հանգոյցին մէջ կը չեցուի:

Այս մասին լաւագոյն օրինակ մը կընայ ըլլալ Աէ-  
վինեէի մէկ նամակը, ուր կը պատմուի Թիւրէնի մահը:  
Տեսարանին տեղը ու իւրաքանչիւր անձի զիրքը նկա-  
րագրելէ վերջ, կը յիշէ այդ մեծ զօրավարին բերնէն  
եղած խօսքիրը, մինչև անգում կը նշանակէ անոր ան-  
սովոր նախազգուշութիւնները՝ զօրավարին վերահաս  
ճակատագրէն տարբեր կողմ դարձնելու համար մեր  
ուշադրութիւնը: Գործողութիւնը ճարպիկօրէն հան-  
գուցուած է: Ուշադրութիւնը չերմապէս կը յուղուի:  
Պատրաստուած է ունկնդրը: Ուրիշն, արկածն երար  
պատուհի, շանթի տպաւորութիւնը կը թողու իր  
ետեւէն:

— « . . . Շարաթ օրը, կերակուր ուաելէ վերջ,  
ժամը երկուքին ձի նստաւ, և որովհետեւ շատ մարդ  
կար հետք, բոլորն ալ երկուն քաղլ հեռու թողուց այն  
բարձրաւանդակէն՝ ուր կ'ուզէր երթալ, ու մանուկ  
տ' « կապէօֆին ըսաւ՝ « Քեռորդիս, հոս կեցի՛ր, շա-  
րունակ շուրջս կը դառնաւ՝ զիս կը ճանչցնես: » Պը.

ա' Ամիլթոն՝ որ անոր ելթալիք տեղին մօտ կը գանուէր,  
ըստու . « Պարո՛ն , ասկէ եկուր , գացած կողմէդ հրազէն  
կը պարպէն : » - « Իրաւունք ունիս , պարոն , պատասա-  
խոնեց , այսօր երբեք չեմ ուղեր սպաննուիլ , ասիկա  
շատ փափաքելի է բնիք : » Հազիւ ձին դարձուց , ու  
ահա տեսոււ ԱԷնթ Ելէրը , զլիսարկը ձեռքը՝ որ իրեն  
ըստու . « Պարո՛ն , ավսարկ մը նետեցէք , հոս կանգնել  
տուուծ մարտկոցիս վրայ : » Պր . աը թիւրէն դարձաւ ,  
ու , դիո կանգ չտուած , բազուկը և մարմինը ջախշախ-  
ուեցուն այն թնթանօթի հարուածէն՝ որ ԱԷնթ Ելէրի  
զլիսարկը բանող ձեռքն ու բազուկն ալ յափշտակեց  
տարաւ : Նյո ագնուականն անոր իյնալը չտեսաւ : Զին  
զինք տարաւ հոն՝ ուր թողած էր ծաղկատի տ'էլպէօֆը :  
Երեսը թամբին վրայ իսոնարհած էր : Այդ անդ ձին կը  
կնայ : Դիւցակնը կ'ինայ իրեններուն բազուկներուն  
վրայ : Երկու անդամ մեծ մեծ կը բանայ աչքերն ու  
բերանը , ու կը հանգչի յաւիտեան : »

15. Ելքը այն կէտն է , ուր գործողութեան հան-  
գոյցը կը լուծուի : Ելքին ճարտարութիւնը՝ առանց  
կոտհցնելու դայն պատարաստելուն մէջ կը կայտնայ , որ  
կախում ունի նախրնթաց խօսքերուն բնութենէն , այ-

15. Խնչ է Ելքը ու ի՞նչի մեջ կը կայտնայ անոր  
նախարարիւնը : -

սինքն հարկ է որ խօսքերն ինքնին ու բնական ըն-  
թացքով առաջնորդեն ելքին : Ասիկա էական կանոնն է  
ամէն տեսակ նիւթերու :

Շամթոպրեսնիք « Մարտիրոսներ »ուն մէջ , Եւտորի  
դոհին զլոյցը՝ կրնայ աչքուու օրինակ մը ըլլալ այն  
ձեւին համար : Եւտոր կը չարչաւուի ու մնանելու կը  
պատրաստուի , երբ գատաւորին մէկ նումակն իրեն կ'ի-  
մացնէ թէ իր կինը ամօթալի կեանքի դատապարաւած  
է , ուրկէ ազատելու համար զայն , ալչոք է որ Եւտոր  
զոհ մատուցանէ կուռքերուն : Բնտութիւնը դժուարին  
է : Ի՞նչ ընէ խեղճ այլը :

« Եւտոր կը մարիք : Օգնութեան կը վազեն :  
Զինուորները զայն շրջապատելով՝ նամակը կ'առնեն ,  
զոր ժողովուրդը կը պահանջէ : Տրիտուն մը զայն կը  
կտրդայ բարձրածայն : Եպիսկոպոսներն անշշունչ կը  
կնան : Ամբովս կը խօսիիք : Եւտոր կը պաթոփիք : Զին-  
ուորներն տոջեւը ծուծ , կ'ըսէին . « Հոկի՛ր , զոհէ ,  
մեր զրօնէերը թող սեղան ըլլան : » Ու զաշխաւան մը  
կը ներկայացնէին զինիով լիցուն , որ քաւութիւն մու-  
տուցանէ : Սոսկովի փորձութիւն մը Եւտորի սիրոը կը  
պատէ : Աիմոթոսէն (իր կինը) ամօթալի տեղնը , Սի-  
մոթոսէն՝ Հիէրովլիսի բազուկներուն մէջ : Մարտիրոսն  
կուժքը կ'ուոփի : Վէրքերուն կապերը կը քոկին : Ա-  
րիւնը զուրս կը յորդէ : Ժողովուրդը անդամ խանդա-  
զատած՝ ծունկի կ'իշնէ ու զինուորներուն հետ կը

կրկնէ . « զոհէ , զոհէ : » Այդ ատեն , Եւտոր ախուր ձայնով մը . « ուր են արծուելու շները : » Զինուորներն իրեւ յաղթութեան նշան , վահանախն շաշելով , դրօշ բերելու կը փութան : Եւտոր ոսքի կ'ելլէ : Հարիւրապեաները կ'օգնեն իրեն : Կ'առաջանայ դրօշներուն քովիկը : Առութիւնը կը ամրէ ամրոխին վրայ : Եւտոր կ'առանէ բաժակը : Եպիսկոպոսներն՝ իրենց պատմուժունովը գլուխնին կը գոցեն : Խոսանվանողները ճիչ մը կ'արձակին : Դաշխուրանը կ'իմայ ձեռքէն : Դրօշները կը կործանէ : Ու մարտիրոսներուն դաւնալով կ'ըսէ . « Քրիստոնեայ եմ » :

Ինչպէս որ կը տեսաւի , Եւտորի միաքը մէկը չըպիտեր , մինչև այն վայրկեանը՝ ուր քրիստոնեայ եմ կը գոչէ , բագինը կործանելով : Ունինդիրը՝ հոգեյոյզ կը սպասէր թէ , արդեօք պիտի զոհէ Եւտոր , թէ սէրն արդեօք պիտի մոռցնէ՝ պարաքը : Քրիստոնեայ եմ խօսքը՝ ամէն ասարակոյս կը փարստէ , եւ ունինդիրին աչքէն արցունք կը հոսկնէ :

16. Երկրորդ , պէտք է որ ելքը պատասխանէ հեղինակին խոսառումներուն , այսինքն տուաշաղբութեան : Սակայն , ծիծաղաշարժ զրուածքներու մէջ ,

այս կանոնը չի յարգուիր : Սկիզբը որչափ լուրջ ըլլայ . Ելքն ալ այնչափ զուտրթ ու ծաղրաշարժ կ'ըլլայ : Այսպէս է Գալլիանոս կայսեր հետագոյ պատմութիւնը .

— « Ոսկերիչ մը կեղծ գոհաբներ ծախեր էր Հառվայիցիներու Գալլիանոս կայսեր կնոջը՝ մեծ զիներով : Կայսրունին խարերայութիւնը հոսկնալով՝ ուզեց պատշմել զայն : Վեհապետը հաւանեցաւ : Ուստի հրամայեց որ կրկէս տանին վաճառականը զավաններու առջին նետեն : Խեղձ ոսկերիչը կը գողար անարեկ : Հանդիսականները լուռ ու մուռնջ կը սպասէին , կործելով որ ասիւծ մը , կամ գալլ մը պիտի ելլէր վանդակէն գուրս : Բայց ինչ եղաւ զարմանքը , երբ տեսաւ . . . ոչխար մը : Ամենքը սկսան ծիծաղիլ : « ինքը խարեց , պէտք է որ խարուի , » ըստ . Գալլիանոս :

17. Երրորդ , պէտք է ժամանակին վերջայնել գիտնալ : Երբ լուծաւմը յայտնաւի՝ նկարազբութիւնը կ'աւարափ , ու , ընթերցողն ամէն բան հոսկնալով ա՛ւ չ'ուզեր աւելին մափկ ընել :

Լաֆօնթէն , իր կամբնավաճառ կինը առողին մէջ , այս կանոնին զէմ մեղանչուծ է : Առակին իմաստն է մեր խորհուգներուն ունայնութիւնը ցուցնել : Կինը՝ իր

ցնորքներուն մէջ ընկղմած, ցատկելով կաթին ամսանը կ'իյնայ ու կը թափի:

— « . . . Ասոր վրայ, Բարբէթ, յափշառկուած, կը ցատկատէ ու կաթամաննը կ'իյնայ, ա՛լ երթա՞ք բարով հորթ, կով, խոզ, հաւեր» :

Այսինքն կինը գրամտպուխը կորսիցներով՝ իր ցնորքներն ալ կորուսած կ'ըլլայ: Այս խօսքէն ետք դրած առղերը պարզապէս աւելորդ են:

18. Երեք զիմանալու բան կայ իրերը զարդարելու համար, Ոճ, Միջին Դէպք ու Խորհրդածութիւն:

Ոճի ընդհանուր ու մասնաւոր յատկութիւններուն արդէն ծանօթ ենթադրելով ուստանողը, կը շատանանք ըսելով թէ, գաղտփարներէ աւելի, զանոնք արտայտահելու ձեր ապաւորութիւն կ'ընէ ընթերցողին վրայ: Ու յետոյ, նորավարժները պէտք է որ իրենց պատմուածքին համար կորուկ ոճը գործածեն, ուր նախագալասութիւնները հակիրճ կ'ըլլան ու վերջակէաները շատ: Զգուշանաւուու է պարբերական ոճէն, ուր երկրորդական նախագալասութիւնները յաճախադէպ կ'ըլլան: Այս երկու ոճերը ճարտարօրէն խառնել զիսնալը՝ ապահովաբար յաջողելու գողանիքը գտած ըլլալ կ'ենթադրուի:

18. Երերը զարդարելու համար համի՞ բան կայ: -

Միջին Դէպքեր կ'ըսուին այն գործերն ու պարուածները՝ որոնք պատմուածքին մէջ մուտ կը գտնեն ու զիմանալու գաղտփարին հետ կը կապուին: Սակայն, թէ որ վերցուին ատանք, զիմանալու նիւթը չի խանգարուիր: Հետեւապէս, այն ատան միայն պէտք է զրուին Միջին Դէպքերը՝ երբ ոճին ուժ կընան առաջ, ու նիւթին հետ ալ սիրա առնչութիւն ունին: Այսպէս են՝ Իօքարայի մարտին նկարագրութեան մէջ, պատերազմին անխուսափելի ըլլալը, կամս աը Յօնթէնի հոգիին մեծութիւնը, Պէտք անօգուտ աճապարանքը, Սպանիոյ հետեւակներուն յուսահատ ու կատաղի չնքերը ևայն:

— « Որոշեալ ժամանեն հարկ եղաւ խորունկ քունէն արթնցնել այս երկրորդ Սլիփասնդը: Կը սեմի՞ք թէ ինչպէս կը սպանայ գէպի յաղթութիւն կամ ման: Երբ սազմէ սազմ արծարեց իր եռանդը, նոյն ժամուն զրեթէ խորառեց սախին աջ թեւը, մերինը պաշտպանեց կիսով պարտուած գաղղիացիները կիցուց, յաղթական Սպանիացին վախցուց, ամէն կողմ արհաւիրք ափահց, ու իր փայլակնացայտ աշքերով զարմացուց գանձնուիք որ իր հարուտներէն խուսափեր էին: Սպանիոյ բանակին ահարկու հետեւակը մնացեր էր, որուն ըստուար գունդերն իրարու յարած աշտարակներու նըման, բայց այն առաջ աշտարակներու՝ որ իրենց իրամիները կընային նորոգել, անդրդուելի կեցոծ էին փախառական բանակին մէջ, ու ամէն կողմէ հուր կը

Հնչէին :

Բայց, հուսկ ուրեմն, պէտք է տեղի տալ: Իզուր  
անտառներուն մէջ Պէք զօրսապեան իր հնձելազօրքով  
յառաջ կը խողայ՝ մեր յագնած զօրքերուն վրայ իշ-  
նոլու: Իշխանն իմացաւ: Խորառկուած գունդերը կազ-  
մուիլ կը պահանջնին: Սակայն յազթութիւնն աւելի  
սասկալի պիտի ըլլայ Անկիւնի կոմսին, քան թէ պա-  
տերազմը: Մինչդեռ վասահութեամբ տոլի յառաջ կը  
խողայ այս քաշարանց որմն ընդունելու, ասոնք միշտ  
զգուշ կեցուծ, նոր ու յանկարծակի յարձակումէ մը կը  
սոսկան: Իրենց հրաձգութիւնները կը կատեցնեն մեր  
զօրքերը, ուրիշ բան չտանաւիր այլ կոտարած: Արիւնը  
կը զինովցնէ զօրքը: Բայց մեծ իշխանը՝ որ չուզեց այս  
տախւներուն իրեւ երկշատ ոչխար մորթուիլը, յուղ-  
ուած քաջութիւնն հանդարանցուց, ու յազթելու հաւ-  
ճոյքին վրայ աւելցուց ներելու հաճոյքը: Ի՞նչ եղաւ այս  
փորձեալ գունդերուն ու իրենց քաջ զօրսապեաններուն  
զարմանքը, երբ տեսան որ իրենց համար ուրիշ տեղ  
փրկութիւն չկար, այլ միտյն յազթովին բազուկներուն  
մէջ: Ի՞նչ աչքերով նայեցան պատանի իշխանին, ո-  
րուն վեհութիւնը կրկնապատկուեր եր յազթութեամբ և  
որուն նոր նորհներ կաւելցներ գթութիւնը: Ուշափ կը  
փափաքէր կոմս ար Թոնթէնի կետնքն ազտակ: Բայց  
անկիտ ինկած էր այն հազարաւոր մեսեններուն հետ, ու  
բոնց կորաւարը ցարդ կը զզայ Սպանիա:

Ծաթոպրիան այս կանոնին դէմ մեղանչեր է՝ Քը-  
րանկներու և Հոռմէացիներու միջեւ տեղի ունեցած  
մեծ պատերազմին Նկարազրութեան մէջ.

— « Ֆրանկները մեր աէգերազը խոցուած, կը կատ-  
զին այս անվրէժ ու անփառունակ վէրքերուն համար:  
Կոյք կատաղութենէ մզուած, սլաքը կը կատրեն իրենց  
վէրքերուն մէջ, զետին կ'իյնան ու ցաւին հետ կը մա-  
քառին:

Հասմէական այլուծին կը չարժի՝ այս բարբարոս-  
ները խորտակելու: Կազին փութապէս անոր տոջեւ  
կ'ելլէ: Վարսագեղ արքան կը մարտկէր ամուլ զամբիկ  
մը կէմն սպիտակ ու կէսը սեւ, որ եղջերուներու և  
այծեամիներու հօաերուն հետ մսած էր՝ Թարամոնդի ե-  
րամակներուն մէջ: Բարբարոսներն այսպէս կը հաւասա-  
յին թէ, այս ձին Աէնֆոքսի սերունդէն էր, այսինքն  
գիշերի սասած բաշերով ձիուն և Շինֆոքսի՝ այսինքն  
Տուքնշնան լուսափայլ բաշերով ձիուն: Երբ ձմեռուան  
մէջ իր տէրը կը կրէր կեղեւէ կառքով մը, որ առանցք  
ու անիւ չունէր, երբեք, իր սոքերը չէին մխուեր ե-  
ղեամին մէջ, ու հողմէն մղուած, ցորասի աերեէն աւե-  
լի թեթեւ ըլլալով՝ հազիւ թէ նոր նստած ձիւնին զլու-  
խը կը քիրէր: Կատազի պատերազմ մը սկսու երկու  
բանակներու թեւերուն կը մէն, եալին: »

Ինչպէս կը տեսնուի, Կողինի ձիուն ազգաբանու-  
թիւնը՝ պատմութեան ընթացքն արդիւած է, ու անոր

հետ բնաւ առնչութիւն չունենալով՝ նիւթը առասութենէ կորուստ է։ Սակայն, այս յոտի խոտորումներուն հետ պէտք չէ շփոթել այն խորհրդածութիւնները որսնք՝ նիւթին հետ սերտ կապ ունենալով, փոխանակ ամոր բնաթացքը կասեցնելու, աւելի կը փութացնեն զայն։ Այսպէս է հետեւեալ կատը, ուր Մասիսյօն կը պատմէ Լուի ԺԴ. ի գատառմք՝ ի՞ր իսկ գործերուն վրայ։ Պարզ իրուգութիւն մը գեղեցիկ խորհրդածութիւններով կը գարգարէ՝ զայն աւելի՛ ազգու ընելով։

— « Անգրգուելի տառքինութեան մը ամէնէն ապահով փորձը ձախորդութիւննէ։ Եւ ի՞նչ հարուածներ, Ասառւա՛մ իմ, չպատրաստեցիր իր հասաստամատութեան դէմ։ Այն մնէ արքան՝ որուն ետեւէն գացեր էր յաղթութիւնն օրօրոցէն սկսեալ, և որ իր իշխանութեան օրերուն չափ յաջողութիւններ ունեցած էր, այս արքան՝ որուն միակ ձեռնարկութիւններն յաջողութիւն կ'աւետէն և որ մինչեւ այն առեն արգելք մը չգանելով՝ իր բազմանքներուն վրայ միայն կասկածելու աեղի ունէր, այն արքան՝ որուն յաղթանակներն անմահացած էն այնչափ գովեսաններով ու յաղթական կամարներով, և որ ուրիշ բանէ չէր վախնար՝ ողլ միայն գովեսաններուն վասոքի ծոցէն իսկ երած խոչընդուներէն, այն արքան՝ որ այնչափ երկար տաեն տէր եղու գիպուածներուն, կը տեսնէ որ անոնք ամէնքը հաւասարապէս իրեն դէմ կը դառնան։

Թշնամիները մեր աեղը կը բոհնին, հողիւ թէ կ'երեւին՝ ու անա յաղթութիւնն իրենց կը վազէ։ Իրենց յաջողութիւններն իսկ զիրենք կը զարմացնեն։ Կարծես թէ մեր զօրաց քաջութիւնն անոնց փոխազրուած է։ Մեր բանակներուն անթիւ բազմութիւնը՝ մեր պարտութեանն աւելի կը նպաստէ։ Տեղերուն աարեերութիւնն ուրիշ ազգեցութիւն չ'ըներ՝ բացի մեր թշուառութիւնները տարբեր ընկելէ։ Մեր յաղթութիւններուայնչափ հոչակաւոր բանակեազերն ապշտծ են՝ մեր պարտութիւններու հանգիստուն ըլլալուն վրայ։ Ժողովուրդը կորազրուիէ, մայրաքաղաքը՝ վտանգի մէջ։ Թբշուառութիւնն ու մահը՝ մեր թշնամիներուն հետ գաշնակցած են կարծես։ Բոլոր աղէանները մեր վրայ կուտակուած կը թուին։ Ասառւած՝ որ տառնց աեղը պատրաստած էր, ասկաւ մեղի չէր ցուցներ զայն։ Տընտ ու լանտրբսի զեռ ծածկուած էին յաւիտենական խորհուգներուն մէջ։ Մեր զօսն արգար էր։ Սակայն միշտ նոյնպէս եղած էր։ Ո՞վ զիտէ թէ մեր վերջին պարտութիւնները չեն քաւեր մեր նախկին յաղթութիւններու կասկածելի ուղղութիւնը կամ սոսյդ գոռողութիւնը։ Լուին ճանչեց զայս, ինքն ըստւ այն թեթեւամասութեամբ պատերազմ բացի։ Ասառւած՝ կարծես ինձի յաջողեց։ Հիմու կը պատերազմիմ թուիս Ապանիոյ գահին վրայ ունեցած իրաւունքը պաշտպանելու համար, ու Ասառւած զիս կը մերմէ։ Անիկոս պատը

բասարեց ինծի այս արժմանահաս պատվիճը : » Լուի խո-  
նարհեցու այն ձեռքերուն տակ, որ իր վրայ կը ծան-  
րանային : Իր հաւատաքն ամոքեց նաև այն գառնութիւ-  
նը՝ որ երկարատեւ յաջողութիւնը կուտայ միշտ : Իր մեծ  
հոգին երբեք չվրդովեցու, և արքունիքի արամութեան  
ու ցուերուն մէջ, իր օգոստավասու ճակախն զուարթու-  
թիւնը միայն կը սրատապնդէր ահարեկ ժողովուրդը : »

### ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

1. Նամակագրութիւնը լուրջ գործերու և թե-  
թե գրուոծքներու մէջն տեղը կը բռնէ : Առաջին  
ակնարկավ կը թուի թէ ընդարձակ դաշտ մը կ'ընդ-  
գրկէ ա՛ն : Արովնեան չկայ նիւթ մը, որուն վրայ գը-  
րողը չկմնայ գրիչ խաղցնել՝ նամակի պատրուտակին տակ:

2. Ծառ մը հեղինակներ այդ հագուստով՝ ներկայա-  
ցուցած են իրենց կրօնական, բարոյական ու իմաստա-  
սիրական իմացութները : Բայց նամակագրութեան կար-  
գը չենք կրնար գասել, այդ գրութիւնները, որոնք  
թէն բարեկամի մը ուղղուած են, նամարտկութեան  
հրամցուած են : Այդպէս են Սենեկայի նամակները, ո-  
րոնք թղթակցութեան երեւոյթը չունին երբեք : բարո-  
յական նիւթերու վրայ գրուած ճառեր են պարզապէս:

1. Ի՞նչ է նամակագրուկան սեոր : -

2. Նամակի ձեւին և սկզ գրուած ամեն գրութիւն  
նամա՞կ է : -

3. Արդ, երբ նամակն որոշ առարկայի մը շուրջ  
դառնայ, զրողը կրնայ իր ուղած չեցան ու ձեւը տու  
անոր: Այդ ասեն, զրութիւնն ընտանեկան ու պարզ  
ընթացքէն խոսորելով, նամակը ըլլուէ կը դադրի, հե-  
տեւապէս ենթակայ չէ այն քանի մը բացորոշ կանոն-  
ներուն, որո՞ք կարեւոր են նամակագրական սեսին:

4. Նամակը բացակայ անձերու մէջև խօսակցու-  
թիւն մըն է, հետեւապէս պէտք է որ ա՞ն ըլլայ պարզ,  
բնական, դիւրին ու ընտանի, վայելուչ բարեկամներու,  
քաղաքավար՝ սատրակարգներու և յարգալից՝ մհձերու  
հետ:

5. Նամակն անդարդ ըլլու է, բայց ոչ անիմում:  
Մտերմի մը գրուած տանն անգամ, պէտք է ուշազիր  
ըլլով նիւթին ու ոճին: Մարդ ինչպէս որ կը խօսի, ա-  
նամակ ալ գրելու է, պայմանով որ լու խօսի: Մնայ որ,  
որշափ ալ կերթ ըլլայ խօսակցութիւնը, նամակի մը  
մէջ աւելի՛ մաքրելու և համեզցնելու է զայն, քանի որ  
զրողը ժամանակ ունի իր մատծումներն ընարելով՝ վա-

3. Այդ կարգի գրուածքներ նամակագրութեան կա-  
նոններուն ենթակա՞յ են: -

4. Ի՞նչ է բուն նամակն ու ինչպես ըլլու է: -

5. Անզարդ ըլլալն՝ անխնա՞մ ըլլու ըսել է:

յիշօրէն ընդելուզելու զանոնք, ընթերցողին յոսի կար-  
ծիք մը չտալու համար իր մասին:

Բնդէանբառէս, նամակ զրելու ատեն, բարեկամն  
է ըսելով, անհոգ կը գանուի մարդ, անծանօթներու և  
մհձերու վերապահելով ամէն նկատում, ուշադրութիւն  
ու քաղաքավարութիւն, սինչդեռ տառջին անգամ,  
անո՞նց պէտք է վճարել պատշաճութեան անուշ հարկը:  
Բարեկամութիւնը՝ սրաի վասիկութիւնն է: Բարեկամի  
մը ուղղուած նամակն ալ ոճի վասիկութիւնով երան-  
գաւորուած ըլլու է:

6. Նամակագրութիւնը թէև ինսամքը չի մերժեր,  
կ'արգիլէ առկայն արուեստակութիւնը: Յաւէս փայլուն  
երեւալու մարմաջէն, զրոգն անհաճոյ կը գանուայ չտա-  
հեղ: Նումաիներն աւելորդ պինք ունենալու չեն: Հե-  
րէք է որ անոր լիզուն ճիշդ ըլլայ՝ առանց գեղեցիկա-  
րանութեան փնտաւուքի: Յասերու ընարողութեան մէջ  
չափաղանց վասիկանկատում մը՝ այդ մասին արուած  
ճիզը կը մասնէ, մինչդեռ նամակներու մէջ չեն սիր-  
ուիք ո՛չ կատակնաձեւ պարբերութիւններ, ո՛չ ալ գաշ-  
նակաւոր կատարածները: Ամէնէն չքնող նամակներն  
անո՞նք են, որ կը զրուին դիւրութեամբ, սրաին ու

6. Նամակագրութեան մէջ ի՞նչ բաներ խոտելի են: -

մաքին թելողբութեան տուկ:

7. Ասոր հետ մէկտեղ, զգուշանալու է առափակութենէ ու ցամաքութենէ: Նամակադրին ոճն անուշ խանուրդն ըլլալու է բնականութեան, ճաշտկի ու ըզգայնութեան: Կարելի է զայն համեմեղ նուե քիչուկ մը սրամառութիւն դնելով անոր մէջ: Հուսա՛ նոր բազգատութիւն մը, հունա՛ նուրբ ամսաբիութիւն մը, պիտականութիւն մը հոս, գերանունութիւն մը հոն, երկու հակընդդէմ մատածումներու մերձեցումը ամ' աեղ, կամ նո՛ աեղ՝ երկու անբաժան իրերու հեռացումը, ահա՛ սրամառութիւնը:

8. Շատ աեսակ նամակներ կան, ինչպէս նոր տարիի, չնորհաւորութեան, ցաւակցութեան, չնորհակալութեան, չքմեղանքի, յանդիմանութեան, խնդրանքի, յանձնաբարութեան, գործի, ելն: Ապահովաբար գէպքէն կախում ունին բոլոր այն մատածումները, որոնք կ'արտայայտուին նամակի մը մէջ: Ու յետոյ, կարելի չէ կաատարելապէս ծշտել այն կանոններն ու ձեւ-

7. Տափակութենէ զգուշանալու համար ի՞նչ կարելի է ընել: -

8. Նամակներն ընդհանրապէս բանի կարգի կը բաժնուին: -

երը, որոնց համեմատ զբուելու են սոյն այդ այլազան նամակները: Գործնական վարժութիւնն ամէն կանոնէ վեր է անշուշտ: Միայն թէ, հոս աւելորդ չենք սեպեր ըսկ, թէ նոր տարիի ու չնորհաւորութեան նամակներու մէջ՝ կարծաբան ոճը ափելու է, որուն զլխաւոր տարրերն ըլլալու են Պարզութիւն ու Յատակութիւն: Ենորհաւորութեան ու չնորհակալութեան նամակներուն մէջ՝ զգացումներն անկեղծութեամբ ու փափկութեամբ արտայալուելու են: Ստորին ոճէ զգուշանալով, իր արժանապատռութիւնը կորսնցնելու չէ: Յայնուած զգացումը՝ մատուցուած ծառայութեան համեմատական ըլլալու է: Երախապիտութիւն յայսնելու է՝ առանց շողոքորթութեան: Ցուակցական նամակներն յուսահատակցուցիչ ըլլալու չեն: Միփթարելու աղբիւրներ հընտրելու է: Յանձնաբարական նամակները խոհեմութեամբ զրուելու են, վերջը պատասխանառու չմնալու համար, յանձնաբարուած անձի մուսին: Գործի նամակներուն մէջ ո՛չ միայն հակիրճ ըլլալու է, այլ մանուանդ ուրիշ նիւթի վրայ բան զբելու չէ, պարզ յարգական վերջարանէ մը զատ:

Նամակողութեան սոյն զլուխը կը փակնաք Պիտոս Դուբնանի գեղեցիկ նամակովը, ուր պարզութիւն, անկեղծութիւն, ախտութիւն, փիլիսոփայութիւն, մէր, հաւատք հուսաբարապէս կը փայլին պիրծօրէն:

Կարսանի իր վերջին շունչին հետ իրեն էն ներդաշնոկաւոր ճիշը կ'արտասասնէ, կ'ըսեն, թո՛ղ ես ալ կուրսպին պէս անցած ըլլամ աշխարհէս։ Զեր գրերը, վերջին տառններս, ինձի մեծ սիրտանք և ախորժ աւատեցին։ Հազիւ տերեւներու և սառելմներու տակ, հազիւ իւսկիւտարու գեղեցիկ ու հայտառն դաշտերու և մարգերուն մէջ՝ մէկ քանի զուարթ պայշտնիր ըրինք, և առա կրկին անկայ, ա՛լ անշուշտ չկանգնելու յուստատութեամբ, բայց գուք գրեցէք, եղբայր իմ, ջեր խօսքերն սպունդներ են, զիշտերս կը ձեռն։ Այո՛, զիտեմ, զուք բնաւ ափրութիւն չէք սիրեր, և շատ անգում ափրութեան գաղտափարը նոող կամ զարթուցնող առարկաներ չտեսներու համար՝ առանձին տեղեր կ'երթաք. բայց իմ ափրութիւնս կը սիրէք, զի բանաստեղծական է։ Ո՞հ, քանի՛ քաղցը եկան ինձի սա խօսքերդ։ « Աւելի կը սիրեմ Զեր ձակտի՛ մելոմաղձիկ գալուկը քան թէ զեղեցիկ մը այտին վարդը կամ ձակտին աղամանդները։ »

Աշխարհի մէջ առնեցայ և Զեզի պէս միայն ձայն մը ըլլալ սիրելի, Զեզի պէս երգել սիրեցի։ Ո՞վ որ երգ չունի կամ երգել չգիտեր՝ զգալու ներդաշնակութեան, զեղեցիկն և սիրունին իտէականը չօշափերու քաղցրութիւնը չունի։

Մարգուն նշանաբանը երգն է, Ե՞ն առաջին ձայնը երգն է. բնութիւնն ամբողջ երգ մըն է։ Այո՛, եղբայր

— « Ներեցէք ուշկէկ պատասխանելուս, թէ և դարձեալ մատներս զբշխ վրայ կը գողղոջեն, սիրոս՝ զզածուելու տեղ կը մարի, և ես՝ նայելու տեղ կը փըզձկիմ. բայց կ'ուզեմ օրհասականի մը զիւցողնական ձիզն ընել և երկու տող ալ գրել։

Եղբայր իմ, Զեր վերջին նամակը զիս միսիթարել կ'ուզէ, և կ'ըսէք. « Մէկզի ձգէ սա « հիւանդ եմ » ի գաղափարը մտքէգ և բոլորովին կը բուժիս։ »

Ահ, կուրծքիս առակ հրաբուխ բանկոծ է, կրտիներ կ'եման և կ'այրեն զիս, այս կրտիը երկինքի կրտին նաման է, որ չի մարիր և չպիտի մարի մինչև որ չըպատէ ամէն ինչ։

Այո՛, ա՛լ հիմա հաւասարի թէ կը ծիւրիմ եղեր, զիտեմ թէ ալ շատ չպիտի ապրիմ։ Ահ, եղբայր իմ, ահա՛ երիտասարդ մը, որ եկած է աշխարհ՝ միայն իր մահն և թշուասութիւնը անմանելու և զգալու համար։

Զդիտեմ ի՞նչ գրեմ, կը զգամ շատ, բայց զրելու գժուարութիւն մը կայ. կուրծես թէ գերեզմանին մէջն կը խօսիմ, ա՛լ մարը մանելու վրայ եղող ձառաւ գայթ մըն եմ, քայքայում մըն եմ։ Գիտեմ, այս տուղերս վերջինն են և վերջին պիտի մինին . . . սակայն սա ցրուած ուղեղս ի՞նչպէս վրայ բերեմ ու խօսիմ. . . բանաստեղծ չիմ, բանաստեղծութիւնը կը սիրեմ . . . ես որ աշխարհի վրայ միայն երգերը շատ սիրեցի, կ'ուզեմ որ իմ վերջին շունջս ալ երգ մը ըլլայ։

իմ, խիստ ընտիր խօսեր էիք օր մը ինձի թէ երգը ո՛չ  
այլ ինչ է բայց եթէ . . . դաշնակուոր փունջ մը,  
այս, ևս ալ կ'ըսեմ.

«Երիստասարդ ըլլալ և երգել,

ծեր ըլլալ և աղօթել: »

Այս է կեսնքը:

Ահ, քեզեցիկ կեսնք մըն ալ կայ, սէրն է այդ.  
«Երգել, աղօթել և սիրել. » ահ, ինչ բանտառեղծական  
կեսնք, ինչ կասարեալ կեսնք: Գուք կ'երգէք, կը  
սիրէք ու կ'աղօթէք: Աշխարհի մէջ հոգիներու ամէնէն  
մնձ տիտրժը սերեն է, գուք գայս քանի զամէն մար-  
զիկ աշխարհի՝ ընտիր և վսեմ կերպով զիսէք, գուք  
կը սիրէք ու կը սիրուիք, կը սիրէք անդր քան ըզգե-  
րեզման և կը սիրուիք անդր քան զյաւիտեն:

Եղբայր իմ, քանիօն սիրելի և տենչալի էր ինձի  
տեսնել Զեր, սիրոյ և նշանաւի հանդէմն, եթէ զայն  
երկրի վրայ վայելելու սնհուն քաղցրութիւնը չու-  
նենա՞մ . . .

. . , Ահ, քեզի հետ ևս ալ կ'աղաջեմ ու կը փա-  
փաքիմ որ նախախնամութիւնը պահ մը հրաման տայ  
որ մահն ու կեսնքը դինազուլ ընեն . . . ինչ սրտայոյզ  
ըսպէներ . . . այդ աջակցումը շանթի ու ծաղկի աջակ-  
ցում մըն է:

Արեն ու տիեզերքը զոյգ մը նոր երջանիկ պիտի  
տեսնեն, ծեր ճակտոտագիրն երջանկութիւն է:

. . . Ուշա ցրուած է, եղբայր իմ, մահուան ըս-  
պանդ մըն եմ, կ'երթամ առաջի կտրչի, կը հաւատամ  
Աստուծոյ կը հաւատամ այն հանդերձեալ ապահնին.  
ո՛վ որ կը հաւատայ, երջանիկ է: Աշխարհի մէջ միայն  
անհաւատան ապերջանիկ է, յուսահաս ու թշուառ:  
թերեւս բարեկոմք կամ ընթերցողք զիս միասիքական  
կամ այլաբանական գանեն տռպերու մէջ. արդէն ևս  
ալ այլաբանութիւն մըն եմ, խորհուրդ մըն եմ:

. . . Զեռքերդ կը սեղմեմ դորովանոք: »

## ՏԱՂԱԶԱՓՈՒԹԻՒՆ

1. Տաղաչտիութիւնը արուեստ մըն է, որ ստունուոր հիւսելու օրէնքները կը սովորեցնէ, գործնք ուսումնասիրողը տաղաչտի ( versificateur ) կը կոչուի. բայց քերթող մը չէ ան, թէ որ չունի վառ երեւակայութիւն ու հեմարիս ներշնչում :

2. Հայերէն Տաղաչտիութիւնը երկու տեսակ ուսունուոր ունի. 1) Հափական և 2) Թուական կամ Բնարական։ Զափականութիւնը Հայ Տաղաչտիութեան վաղնջական օրէնքն էր, որ, այժմ, գրաբարին հետ, մոռացութեան դասագրաբուած է, բնաշրջութեան բերումով, թէ ետով ո՛չ հայ Հափականութիւնը և ոչ ալ դասական լեզուն կը գողրին գանձեր ըլլալէ։ Զափականութիւնը յոյն և բարին քերթողական արուեստին սեփական ձեռ

1. Ի՞նչ է և սողսափութիւնը :

2. Հայերէն Տաղաչտիութիւնը բանի՝ տեսակ ուսունոր ունի։

Եր ընդհանրապէս, որով չափաբերուած են Հոմերի և Վիրագիլի հրաշտկերանները, ինչպէս նաև Հայ եկեղեցւոյ չորհանլի Շարականները, որոնց մէջ բանաստեղծական խոյանքն հրաշտկի երաժշտութիւն մը ունի չորհիւ ա՛յն տառպանութեան՝ որ չափականութեան յասուկ է միայն։

Հին բանաստեղծութեան այդ արուեստը անզի արուեստ թուականութեան կամ յանգաւոր ուսունաւորին, զոր արաբական Լամիար կոչուած բանաստեղծական արուեստէն փոխ առին Միջին Դարու բրուպատուները, որոնք եւրոպայի մէջ տարածեցին զայն. իսկ մեր մէջ ( Ժ. գոր ) նախ սկսաւ գործածել Գրիգոր Նարեկացի, աստուածային քերթողը, որմէ վերջ մեր աշխարհական տառաջին դրագէալ՝ Գրիգոր Մագիստրոս ( Ժ. Պ. գար ) և յառաջ Ներ սէս Շնորհալի ( Ժ. Պ. գար ) բանաստեղծ կաթողիկոսը։ Արաբական քաղաքակրթութեան օրէն տակու անդի տալ սկսաւ հայ Հափականութիւնը, որ Շքընորհալիի շրջանին իր առաջնութիւնն իսպառ կորսնցուց։

3. Թուական ոստոնուոր կողմելու ընդհանուր կանոնն է բառերուն վանկերը համրել, տողերն անդամներու վերածել, տողերու վերջը նումնածայն ընել, ընթերցման տակն ձայնին հանգիստ տալ, քերթուածը

3. Թուական ուսունաւոր կազմելու ընդհանուր կանոնն ի՞նչ է։

տուներու վերածել և այն։ Հետեւաբար Տաղաչտիութեան մէջ նկատելի են. 1) վաճկերու թիւք, 2) երկարում և Սղում, 3) Անդամ կամ Հատած, 4) Շետ, 5) Յանգ և 6) Տուն։

4. Ուսանաւորի մէջ ԱՏ կը կոչուի Վանկը, որ մէկ կամ աւելի զրերու մէկ հնչումով արտաքրումն է, ու կը կազմուի պարզ կամ բաղադրեալ ձայնաւորներով՝ ա, ե, է, ը, ի, ո, ւ, օ, աւ, եա, իա, իւ, ու։ Տաղաչտիորէն երկրարասու կը կոչուին նաև՝ այ, եայ, եա եօ, ուա, ուայ, ուաւ, ուե, ուեա, ուեայ, ուէ, ուը, ուի, ոյ, ուռ, ով, ուոյ, ուօ, ոյ, որոնք պատահաբար առաջ կուզան, այսինքն երբ հոլովման, բարզութեան կամ ածանցման առեն երկու երկրարասուներ իրարու կը հանդիպին, կամ երկրարասուն քով կը պատահին զօղիչ, ածանցիչ կամ հոլովակերտ ձայնաւորներ։ Ուժը պարզ ձայնաւորներէն միայն ւը առանձին վանկ չի կազմեր։ Բաղադրեալ ձայնաւորներն ու (երկրարասու) միայն մէկ վանկ կը կազմին, եթէ ը ով չերկարին։ Պէտք է յիշել նուե թէ, առանց ձայնաւորի վանկ չի կազմուիր։ Հետեւապէս տողի մը մէջ որքան պարզ կամ բաղադրեալ ձայնաւոր կայ, այնքան ալ ԱՏՑ կայ։

4. Ուսանաւորի մէջ վանկն ի՞նչ կը կոչուի եւ ի՞նչպէս կը կազմուի։-

5. Ուսանաւորի մէջ բաղաձայնով սկսած շուր բառեր կան, որոնց առաջին զիրն իրմէ առաջ կամ վերջ սղեալ ը ձայնն ունի. ինչպէս (ը) զգեստ, (ը) շամպ, ս (ը) նունդ, ս (ը) ըինգ և այն։ Բաղաձայնով վերջացող բառեր աղ կան, որոնց վերջին զիրէն առաջ սղեալ ը ձայնը՝ կը հնչուի, օրինակ՝ կայս(ը)ը, կոճ(ը)կ, կամ եկամուտ յօդով՝ առւն(ը)ս, գործ(ը)դ, զրիչ(ը)ն։ Այս սղեալ ը գրով հնչուող ձայնը՝ Տաղաչտիութեան մէջ կը կոչուի ՍՈՒԿ, կամ կէ՛ս վԱՆԿ, զոր, պէտք եղած ատեն, կարելի է երկարել, ը զերը ներգործութեամբ դնելով հոն՝ ուր սղեալ ը զերը կը հնչուի, որով կէս վանկն երկարելով՝ կ'ըլլոյ երկայն վանկ կամ ամբողջ ԱՏՑ. զոր օրինակ՝  
(ը) պԵՄԼ = մէկ ու կէս վանկ - ըլլովլ = երկու վանկ.  
(ը) սփոփել = երկուք ու կէս վանկ - ըսփոփել  
= երեք վանկ։  
յ(ը) զել = մէկ ու կէս վանկ - յըզել = երկու վանկ.  
ծան(ը)ը = մէկ ու կէս վանկ - ծանըը = երկու վանկ  
արեգով(ը)ն = երեք ու կէս վանկ - արեգովըն =  
չորս վանկ։

5. Ուսանաւորի մէջ ՍՈՒԿ, կամ կէ՛ս ՎԱՆԿԸ ՞՞ՐԸ է եւ ի՞նչպէս ամբողջ վանկի կը փոխուի։

= 102 =

Այսպէս ը ձայնաւորի զբութեամբ վանկ երկարելը կը կոչուի ԵՐԿԱՐՈՒՄ, իսկ, ընդհակառակը, վանել պակացնելու համար, նման կամ աննման ձայնաւորի մը գեղչումը՝ ՍՊԱՐՈՒՄ: Սղումը հարկ կ'ըլլայ երկամն ող Յօրանջէ ( hiatus ) խոյս տալու համար, որ մինոյն Հաստածի մէջ երկու նման ( առ, եէ, իի, օօ, ու ու, աւ աւ ) ձայնաւորներու յաջորդութիւնն է, որ, ականջի խորթ գալէ գտա, յօրանջել աղ կուտայ, ինչպէս՝ ահա Արան, անրաւ, աւեր որու ուժեղ հային: Ու երկարաբառն ո զիրն ը ի փոխելով՝ կարելի է երկարել ու առանձին վանկ կազմել. օրինակ՝

Զուորթ = մէկ վանկ — զըւորթ = երկու վանկ .

Նուիրել = երկու վանկ — նըւիրել = երեք վանկ: Առանաւորին մէջ, հարկ եղած ատեն, մը ին ը զիրթ ձայնաւորէ առաջ զեղչուելով՝ տեղը ապաթարց ( ) կը զրուի, ինչպէս՝ Իեռ կ'ապրի ատեն մ'ու եզերքն երկնի Գունազարդել յետոյ՝ կը մեկնի: Բառերուն վերջը զըտառած բաղաձայն զիրերն ալ՝ առանց երկարման հարկի, յաջորդ ձայնաւորին կամ թոյլ բաղաձայնին վրայ կը թաւալին՝ վայելչութեան համար. օրինակ՝

Քաջերն ին կան, մարկար ցեղն համօրէն:

6. Առանաւորին առզն՝ երբ օ էն աւելի ԱՏՔ ունի,

Ճայրէ ճայր մէկ շունչով չի կարգացուիր, այլ երկու կամ աւելի մասերու կը բաժնուի՝ ձայնին հանգիստներ տալով: Տողին այդ բաժանումները կը կոչուին ԱՆԴԱՄ կամ ՀԱՏԱԾ, ինչպէս՝

Ու կուսաթիւ | ողկոյզն այդ կիւս | կոյսերուն՝  
բազմին շուրջ | կը բանայ պար | մը սիրուն:

Հաստածներու բաժանումն երբեք կախում չունի իմաստէն կամ կետագրութենէն, ինչպէս կ'երեւի առջ բերուած օրինակէն, ուր եթէ իմաստին համեմատ հանգիստ առնուելը, Անդամատութեան օրէնքը պիտի խաթարուեր, թէև աւելի վայելուչ պիտի բլար՝ բաժանումներն իմաստին համաձայն ընկել: Երբեմն իմաստ մը մէկ տաղի մէջ չի կինոր ամփափուիլ, որով հարկ կ'ըլլայ զայն լրացնել յաջորդ տողին մէջ: ՇեքՌՈՒՄ կը կոչուի ատիկո, որմէ զգուշանալու է կարելի եղածին չափ: Ահա օրինակ մը .

Ի՞նչու արգեօք չես վայելեր, առանց լիմար  
Տաղնապնդերու, երկնի արւած տուրքն անհամար:

7. Մէկէն մինչեւ հինգ ոտք ունեցող տողերը չեն անդամատուիր, և կը կոչուին ԱՆՀԱՏԱԾ կամ ՄԻԱՆ-ԴԱՄ: Անհամած առանաւորի չափերն են:

---

7. Մինչեւ քանի ոսք ունեցող տողերը չեն անդամատուիր: -

- 1.) մէկ ոտք ունեցող առղը կը կոչուի Միուսանի ,
- 2.) երկու » » » » Երկուսնեան ,
- 3.) երեք » » » » Եռուսնեան
- 4.) չորս » » » » Քառուսնեան
- 5.) հինգ » » » » Հինգուսնեան :

Վեց կոմ աւելի ոտք ունեցող առղերը կը կոչուին  
ԲԱԶԱՐԱՆԴԱՄ , և հետեւալ չափերու համաձայն հա-  
սածներու կը բաժնուին :

- 1.) երկանդամ  $3 + 3 = 6$  ոտք Վեցուսնեան ,
  - 2.) »  $4 + 3 = 7$  » Եօթուսնեան ,
  - 3.) »  $4 + 4 = 8$  » Ութուսնեան ,
  - 4.) »  $5 + 4 = 9$  » Ինըուսնեան , կամ՝
  - հռանդամ  $3 + 3 + 3 = 9$  » »
  - 5.) երկանդամ  $5 + 5 = 10$  » Տասնուսնեան ,
  - 6.) հռանդամ  $4 + 4 + 3 = 11$  » Մետասանուսնեան ,
  - 7.) »  $4 + 4 + 4 = 12$  » Երկուսանուսնեան ,
- Կոմ երկանդամ  $6 + 6$  » 12 » որ կը կոչուի նուև Ա-  
ղեսանդրեան :

8. Թուական ոսանաւորի առղերն երբեմն համաշափ  
կըլլայ , երբեմն ալ խառն չափերով : Այս վերջին չափն  
հարկ կըլլայ գործածել մանաւանդ այն պարուզային :

8. Թուական ոսանաւորին տողերը միւս համաշափ  
կըլլան :

Կրի կ'ուզուի հետեւիլ , թարգմանութեան մէջ , բընտ-  
գրին չափերուն , կամ՝ յարմարիլ եղանակին : Ազատ ոսա-  
նաւոր կը կոչուի ( vers libres ) այն ոսանաւորը , որ  
խառն չափերով տողերու բաղադրութիւն մըն է , զոր  
ծնորհալի ալ գործածած է ( ԺԲ . գոր ) և որ առաւե-  
լապէս գերման բանասանեղծներու զրցին տակ ընդհան-  
րանալով՝ այսօր մեր մէջ ալ մուտ գտած է , որովհետե-  
րանասանելծին թափչը չի կաշկանդեր նեղ սահմաննե-  
րու մէջ , մանաւունդ չափերու այդ խառնութեալ՝ քեր-  
թուածին աւելի՛ շարժում ու կենդանութիւն կուտայ :

9. ԾԵՇՑԼ ոսանաւորին ջի՞զն է . որովհետեւ վան-  
կին կուտայ սուր կոմ բարձր ձայն և առղին՝ դաշն հ-  
յեկջ : Եւրաքանչիւր Հասած իր վերջի վանկին վլոյ  
միշտ ԾԵՇՑ ունի՛ յասնի կոմ լսելեայն : Այդ ԾԵՇՑՈվ  
է որ առղը կը բաժնուի եւկու երեխ և , երբեմն , չորս  
Հասածի , եթէ 12 էն աւելի վանկ կը պարունակէ :

Կաւ բառ ոյ կը շեշտուի յայտնապէս կոմ լսելեայն՝  
ինչպէս՝ տւն , հայրենիք , ածուն , հայր , եալի՞ն : Այս տե-  
սակ բառեր կը կոչուին ԾԵՇՑԵԼի : Բառ ալ կայ որ չի  
շեշտուիր ո՛չ յայտնապէս , ոչ ալ լսելեայն . օրինակ՝ եւ,  
ու , երե , թէ , այինին , որովհետեւ , զի , բանզէ , բայ :

9. Խնչ է շետը , ամեն բառ շետ կ'ունենա՞ :

սակայն, որպեսզի, ևայն, որոնք կը կոչուին Անծեց :  
Բնդհոմլապէս Անծեց են. 1) Նախագրութիւնները, 2 )  
Շաղիտապները, 3 ) Յարաբերուկոն գերանունը, 4 ) Անո-  
րոշ յօգը, 5 ) Էտկան բայը, և 6 ) Սուլ վանկերը : Բը-  
նականէն ժեօս ունեցող բառեր ու կան, որոնք Շեցչել-  
ինը կը կոչուին. ինչպէս՝ զի, երանի ևայն: Երբեմն  
շեշտը կը դրուի բոսին տառշին վանկին ձայնուորին  
վրաց. օրինակ՝ այսօր, այսպէս, ո՞րշափ ևայն, որոնք  
ՅՈՒՆՃԵՑՍՈՒԹԻՒՐ կը կոչուին :

10. Տողերու նոյնաձայն կոմ նմանաձայն վերջո-  
ւորութիւնն է ՅԱՆԳԻ, որ բուական առանաւորին մեծ  
վայելչութիւն կուտայ, և երեք տառիճան ունի 1 )  
ՃՌԻ կոմ ՀԱՐԱԽԻՍ, 2 ) ՄԻՉԱԿ, և 3 ) ՏԿԱՐ կոմ  
ԱԴՐԱՅ : Յանդի կողմութեան համար ներեկի չէ նևս  
նիւանի և սկ բերել, ածական ածականի, գոյական գո-  
յականի, հոլով հոլովի, բոյ բայի. շողկառ շաղկառի.  
միջորերութիւն միջորերութիւն, առկ երբէք յանդ չեն  
կողմեր: Այդ տեսակ յանդեր ՊԻՏԱԿ կը կոչուին:

Յանդը նոխ կ'ըլլաց երբ տողերու վերջաւորու-  
թիւններն ունենան երկավ մնկ նմանաձայնութիւն նոյն  
կոմ լծորդ բաղաձայններով ու ձայնուորներով ( բ. պ.

10. Ի՞նչ և յանդը եւ ժանի՞ աստիճան ունի : -

փ, — դ, թ, ա, — հ, է, — զ, ս, — ի, ղ, — ծ, ց, ձ, չ, —  
չ, յ, — ժ, շ, — ռ, օ, — ճ, չ, ջ, — ս, ր, — վ, ւ, ) ո-  
րինուկ՝ անտառին, կը բառին, համօրեն, արամօրեն :  
ՄԻՉԱԿ է յանդը երբ կողմուած է մէկ վանկի նմանա-  
ձայնութիւմը, ինչպէս՝ զեր, կեր, ծիւն, սիւն: ՏԿԱՐ  
է յանդը երբ տողերու վերջուորութիւնները նմանա-  
յանդ կը կողմնան մէյմէկ ձայնաւոր գրով, կոմ լծորդ  
բաղաձայններով ու երկբարբառներով. օրինակ՝ վէրք,  
քոջ, մանչ :

11. Կցուրդով կոմ կցուածով յանդը կը կողմուի  
երբ միենոյն Անդամին մէջ միավանկ կոմ երկավանկ  
բառ մը իր յաջորդին կցուելով՝ միւս, տողին վերջին  
բառին հետ նմանաձայնութիւն առաջ բերէ, որով կը  
կումուի ձօխ կոմ ՄԻՉԱԿ յանդ: Ձօխի օրինակ՝ յոլզեր  
են, յուներեն, կիրէ եռուն, գիրենուն: ՄԻՉԱԿի օրինակ՝  
քաղերով արդ, վարդ, երբար սուրբ հօր: Ուսանաւոյն  
Արձագանգով է երբ տառշին տողին մէկ կոմ երկու  
վանկը՝ իբրև նոր տող՝ արձագանգ կուաց, օրինակ՝

Բուսակ՝ ՀՐԹՈՒՆՔԻ են տնուե

Նուե :

11. Կցուրդով ու արձագանգով յանդերն որո՞նք են :

12. Յանգերու դասաւորումը (disposition) նոյ-  
նաձայն յարգերու յաջորդութիւնն է, որ ունի չորս դրւ-  
խաւոր ձեւեր . 1 ) ԶՈՒԳԲՆԹԱՑ, որ է երկու յաջոր-  
դական տողերու նմանավերջութիւնը, օրինակ՝

Կ'ազգաբարութիւն . և կը հանուին քընքչօրէն՝  
Կոշարաներն իրենց կիզեն կամ շորէն :  
2 ) ՀԻՒՍԵԱԼ, ուր ա . տողը՝ գ , ին ու թ . տողը՝  
գ . ին հետ նմանայանգ կը կազմեն, օրինակ՝

Իմ երկինքս հո՛ս է, տունիս մէջ պարզուկ,  
Որուն հոգին ես, հուրիս ազուորիկ,  
Անուշ սուրբեր են հրեշտակներս անզոյդ,  
Ես ալ իրենց գոհ ու զըւարթ հայրիկ:  
3 ) ԳՐԿԱԽԱՌՆ, ուր Ա . տողը Դ . ին ու Բ . տո-  
ղը՝ Դ . ին հետ նմանավերջ են, ինչպէս՝

Երբ սիրան է մտքուր ու միտքը հըդօր,  
Եւ մեր հոգեակն ալ զըւարթ ու խանգոս,  
Կ'ոնհեամին անշուշտ ամէն խոչընդոս,  
Ու բոլոր դաւեր կը դառնան անզօր:  
4 ) ԸՆԴՀԱՑ, ուր Բ . և Դ . տողերը, կամ Ա . Բ .  
և Դ . տողերը նմանավերջ են, օրինակ՝

12. Ի՞նչ է յանգերու դասաւորումը : -

ԱՅ.

Մըօակին երգն է խաղցրիկ,  
Երք կը վարէ իր եզներ,  
Կորդ հողին վրայ յուսալից,  
Զի հունակն անոր եւազն էր .

Բ.

Ծիծենակ . ծիծենակ,  
Դու գարնան սիրուն քոչնակ,  
Դեպի ուր . ինձ ասա՛,  
Թըլչում ես այլպէս արագ :

13. Երբեմն ուսանաւորի մը տուներուն ըսկզբնա-  
սասները կամ սկզբնասասներն ու վերջասասները հեղի-  
նակին կամ ու և է մէկուն անունը կամ անունն ու մա-  
կանունը կը կազմեն, ատիկու ծայրանուն ուսանաւոր  
կը կոչուի :

---

13. Ծայրանուն ուսանաւորը ո՞րն է : -

## ԶԱՐԴԱՍԵՂԸ

Պատմութեան մեջեն կը յիշեմ ընդհուպ  
երանիկ դեմք մը, ա ևն անզամ որ  
դպրոցն ընծայէ, իբրեւ վարդի քուփ,  
կոյսեր կիրք, զարգուն ու հօւասաւոր:

Այդ չընազ դեմքն է անման կուռնելի Ա  
որ հարուստներու ընշամող ու փուն  
կանանց ցոյց կուտար՝ իբրք զանձ ոսկեայ,  
իր ուսեալ ու կիրք զաւկրներուն փունչ:

Յամ ոյր ճիգերով ըրց սծ են ճիմ սՅ  
դարուս կարգն ու սարք, բանի որ ա՛լ լոկ  
Ազնըւական է ա՛ն, որ հոգեհրմայ  
Միւր ու միտք ունի. ինչպէս կ'ըսէ լոք:

Սարի երկինքի լոյսերը փաղփու՞  
Կ'ըսն քէ Տիրոջ քրտինքն են նակտին,  
Կերտելու համար տիեզերքն համբուն,  
Մինչեւ որ խոկաց վըսեմ « Եղեցի »ն :

Սյաօր, փոխարէն ջանեներուն առաջ  
Երբ դափնի պրսակ հոգիդ կը ցընծայ.  
Անա՛ լո՛յրդ ու ես, ցինծով մ'անաւաս,  
Քեզի կը բերեմ զարդասեղ մ'ընծայ

Ֆանը մեր կեանիքն կը ծածկեն խուրեք  
« Յիսուսին նային » , ձօնիդ յիշէ միւս  
Սոյն նրանիսբանն . այն ատեն նու դեր  
կըրնաս կատարել՝ հեզնելով բիւր վիշ:

Մ . Ի Ս Պ Ի Ր Ե Ա Ն

14. Հնչեակը ( sonnet ) երկու քառեակէ ու երկու  
երրեսկէ կը բագկանայ : Երկու քառեակները կընան ըլ-  
լուր գերելինլիսառն , զուգընքաց և հիւսեալ յանգերով ,  
իսկ իւրաքանչիւր երրեսկ էյեք յանգերով , որոնցու Ա.  
հ. Բ. զուգընքաց , կոմ Ա. և Գ. հիւսեալ կընան ըլլուր .  
ու մեկը միշտ ընդհատ է : Պէտք է նուն առաջին եր-  
րեսկին երրորդ առջը՝ երկրորդ երրեսկին երրորդ կոմ  
երկրորդ առջին համ յանգի : Հնչեակը միջակութիւն  
չընդունիր : Գեղից ին ու վասմին արաստացարէ ձևն է ան:

14. Ինչպէս կը կազմոի Հնչեակը : -

## ԱՐԵՒԱՄՈՒՏԸ

Կը տապէ արփին հորիզոնէն վար,  
Ու կ'ըմպէ մեղմիկ իր կեանն հոգելար:  
Ու կ'ընկըդմի ան, եւ ա'լ կանհետիք.  
Աղուոր օրուան մը վախճանն է ատի:

Բայց իր մելանոյշ ու բափանցիկն լոյսն՝  
Իբրև մը երկրորդ ու պերն արշալոյս,  
Դեռ կ'ապրի ատեն մ'ու եզերն երկնի  
Գունազարդել յետոյ՝ կը մեկնի:

Իր հուսկ հայրենիքն երթալու պ մնուն,  
Ամենէն սիրուած հոգեակն ալ խոհուն,  
Զոր կը տենչայինք քող չը տալ երթեք,

Զինք պատողներուն յաւես սրտաբեկ՝  
Կը բոգու այլպէս իբրև հըրիտակ՝  
Իր լուսաւակիլ աղնիւ յիշասակ. :

15. Կրկներգը ( rondeau )՝ 13 առղերէ կտղմուտած,  
Երկու տուներով Ձրանատկան տարազ մըն է, որ զուցիակ յանգերու վրայ կը կերտուի. այսպէս ութեակ տողերուն Ա. տողը՝ Բ. , Յ. , Զ. և է. տողերուն հետ կը յանգի ներդաշնակորէն. իսկ Գ. , Դ. և Բ. տողերն ալ իրարու հետ կը յանգին նոյն յանգերով. բայց առաջին տողին առաջին բառը՝ ութեակ մը վերջը պէտք է կրկնել, նոյնպէս երկրորդ ատն հնդեակն վերջն ալ:

## ԿՐԿՆԵՐԳԸ

Պարզութիւն՝ ինձ ուսոյց բարդ.  
Դարեւու խոր բարդ ի բարդ,  
Հովուուի մեմ հոլանի,  
Հետ, արագոսն պատմանի,  
Որուն գեղմ է միակ զարդ,  
Աղքերակն է հայլիս հարը,  
Այժիս բոսան իմ մրակ վարդ,  
Երկինք՝ սիրոյս հովանի.

Պարզութիւն:

15. Ի՞նչ է կրկներգը. -

Երկինքին տակ լազբւարք ,  
Պարեմ, ծրագիր հետ, զրւարք ,  
Ֆրանսուհւոյն գեղանի ,  
Սէրն հոգւոյս մէջ զեղանի ,  
Ռօնսօ կռշուիմ, սիրեմ արդ  
Պարզուքին :

Մ Ի Թ Ր Ա

16. Ութեակը (triolet) ութը տողերէ կազմուած  
ոտանաւոր մըն է, որ խառն յանգում մը ունի, այս  
պէս Ա., Գ., Դ., Ե., և Կ., տողերը միենոյն յանգումն  
ունին՝ իսկ Բ., Զ., Ը., իրարու հետ կը յանգին և թէ  
Ա., տողը՝ Դ., Կ., տողերուն մէջ կը կրինուի, իսկ  
Բ., տողը՝ Ը., տողը կը լրացնէ:

16. Ութեակն ի՞նչպէս կը նիւսուի :

ՔԵՐԹՈՒԱԾՍ

Աղուոր մանկիկ մ'է նըսած,  
Կանքեղիս մօս հրազէս,  
Ծաւի աչերն են միւս բաց,  
Աղուոր մանկիկ մ'է նըսած,  
Զընա՛ղ պատկեր, վրսեմ քերուած,  
Ուի յոյզեր իմ վարդզէս,  
Աղուոր մանկիկ մ'է նըսած,  
Կանքեղիս մօս հրազէս:

17. Ոտանաւորի ուրիշ ձեւը ալ կան . սուկայն մէնք  
բաւական սեպեցինք այսքան մը ահզեկութիւն տալ  
Տաղաչափութեան վրայ, քանի որ « Գրելու Արուեստը »  
ին Բ. գիրքին մէջ ընդարձակօրէն զրտծ ենք արգէն:  
Այս Ա. հատոքը փակեցէ տառչ, տւելորդ չնոք համա-

17. Ոտանաւորի ուրիշ ձեւեր չկա՞ն :

Եկար յորդորել պատանիները, որ ստանաւոր դլելու համեմ  
չըլլան։ լաւագոյն է որ արձակ զբեն, ուր միակը չի կաշ-  
կանգութիւն։ Մնաց որ մեծերու մէջէն իսկ շատ քիչեր ան-  
թերի կամ կանանաւոր ստանուեոր կրնան զրել։ Ասի-  
կա ձիրք մըն է, կարելի է ըսել։ Բայց ամէն պատանի  
լաւ արձակազիր մը կրնայ ըլլալ, թէ որ « Գրելու Ար-  
ուեսար » ին պարզ ու հակիրճ խրանիներուն հետեւ։



## ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	ՏԸՂ	ՄԽԱԼ	ՈՒՂԵԴ
17	13	ամբիթատրոնի երը	ամբիթատրոնները
45	18	պրիսոդ	Արիսոդ
63	5	գիւմարզութիւնը	Դիմագրութիւնը
71	12	բաօնւաւելով	բանուելով
76	12	բաել *	* բաել
76	14	խոստանալ	խոստանալ
81	13	ինքոն	ինքը
83	7	սիրտ	սերտ
85	19	չւնելը , երրեր	չանելը երրեր
89	9	զաւել , այդ	զաւել այդ
91	20	կառակիւաձեւ	կարակիւաձեւ
104	20	կ'ըլլայ	կ'ըլլան
105	14	յատնի	յայտնի
105	17	միշարկութեան , տոկ	մրցարկութեան տոկ
107	8	զէրին	վէրին , մէկ
107	12	միւս , տողին	միւս տողին
108	2	յարգելու	յանգելու
108	13	յ.	Ա.
110	12	լոր	լոր
111	2	զափնեազանի	զափնեազանի
111	8	կըրնասր	կըրնաս
112	5	թափանցիկն	թափանցիկ
113	13	պատմանի	պարմանի
114	2	ծըստիս	ծըստիս
115	6	ուի	ունի
116	2	միտլը	միտը

# ՑԱՆԿ

Յառաջաբան

Գործածութիւն

6

## ԳՐԵԼՈՒ ԱՐԺԻԵՍՏԸ

Բնիքեցում

9

Նմանողութիւն

19

Թարգմանութիւն

29

Նարակութիւն

39

Նկարագրութիւն

53

Պատմուածք


71

Նամակագրութիւն

89

Տաղաչափութիւն

98



ԳԱՐ

№ 14532

## Մ. ԻՍՊԻԹԵԱՆԻ ԳԱՐԱՅԵՐ

- |    |                                 |            |
|----|---------------------------------|------------|
| 1. | Խուցիս պատու Պատկերնե ,         | Գիբ 5 դր . |
| 2. | Մարի Էշե ( ԱՏԱԿԱՎԵՐԲ ) ,        | 3 4 :      |
| 3. | Կեսովոս Շըզմաննե ,              | 3 8 :      |
| 4. | Հայոստամի Ազին ,                | 3 5 :      |
| 5. | Գևիրու Ակունաք ( ԳԱՎԱՎԱՎԵՐԲ ) , | 3 5 :      |

## ՅԱՐԱՐԵԼԻ ԵՐԱԵՐ

- |     |                             |
|-----|-----------------------------|
| 6.  | Քաղաքականության Ազգայիներ , |
| 7.  | Ալյօն ու Ջայռ ,             |
| 8.  | Անուանեայ Նորե ,            |
| 9.  | Հնան ( ԳՐԱԿԱՆ ԿՄԱՅՈՇՆԵՐ ) , |
| 10. | Պատախակության Նորանկր ,     |

## ՄԱՐՄՈՒԼԻ ՏԱԿ է

- |     |                              |
|-----|------------------------------|
| 11. | Գևիրու Ակունաք , Բ . Խոսու : |
|-----|------------------------------|

Այս զիրժերու համար սկսել պիտի

Լ Ա Տ Ս Ա Ր Ե Ր Ի

Ա Բ Ա Տ Ա Բ Ի Ե Ր Ի

Օ Ե Ռ Ա Ա Տ Ե Ր Ա